Ն. 4615 – 1881 ԱՊՐԻԼ 8 ՇԱԲԹԷՆՊԻՀ

ԱԼԻՖՐԱՆԿԱ ԱՊՐԻԼ 20 ՇԱԲԹԷՆՊԻՀ – Ն. 4615

22 ԻՆՁԻ ՍԷՆԷ — ՀԱՅԿԱԶ ԷՎ. ՀԱ — 40 ՓԱՐԱ.

Մասեցաց Աշխարհ

ՄԻԻՆԱՏԻԻ ԻՐԱՃԻԵԱՍ

22 ԻՆՁԻ ՍԷՆԷ — ՀԱՅԿԱԶ ՏԻՍԱՆ Ա — 40 ՓԱՐԱ.

ԹԷԼԷԿՐԱՖ

ԱԺԱՆՍ ՀԱՅԱՍ

Աթինա, 18 ապրիլ

Աթինա պէլէտրեէ մէճլիսի իլէ, սայիր չէհիրլ'ր վէ էեալաթը Եունանիսէ մէճլիսլերի վէ հէյեէթի իթթիհատիեէյի միլլիեէ, տիւնքի կիւն Շան տը Մարս մէյատանքնատա պիր ճէմիյյէթ ադալյէ, Պէրլին գոնֆէրանսը գարարընքն թէմամիլ ճբրասքնա գարար վէրմիշլէր տիր։

Մուվագգաթէն խըամէթի ասքէրիեէտէն աֆվ օլունան քիմէնէլէրին սկշահ ալթընա ալընմասը-նա տայիր օլան գարարնամէ պու կիւն նէշր օլունմուշ տուր։

Լէնարա, 19 ապրիլ

Գանտահարատան կէլէն պիր թէլէկրաֆնամէեէ նէզարէն, մահէլլի մէզքիւրուն ինկիլիզ ասքերի թարաֆընատան թախլիեէսի, շէհրի հալին 22 սինաէ խիթամ պուլաճագ տըր։

Տէյլի Նիուզ զազէթասընքն Բէթրէսպուրկատան սլտըզը թէլէկրաֆնամէ տիր.

Մէճլիսի վիւքէլա, Բէթրէսպուրկ շէհիր էմիրի մանեէթինատ պուլունաճագ մէպուսատան էնճիմէնինին ճէմմնէ, էքսէրիեէթ իւզրէ գարար վէրտիկինատէն, պու խուսուսա պիր գարարնամէ դալէմէ ալընմասը, Ցար թարաֆընատան բրէնս Լորիս Մէլիգոֆա էմր օլունմուշ տուր։

Բարիս, 19 ապրիլ

Ադչէլեր հադգընատքի գոնֆէրանս պու կիւն քիւչատա օլունաճագտըր։ Օն պէշ հիւքիմէթ թարաֆընատան պու գոնֆէրանսատա մուրախաս պուլունմուշ տուր։

Աթինա, 19 ապրիլ

Թէնտի մէրմուրիեէթինին իճրասը հադգընատա իյզահաթ վիրմէք իչին, Տէրիսատէթ Եունան սէֆիրի Մ. Գունտուրիոթի Աթինատա չաղրըլմըշ տըր։

Հայէա էբիր հուտուտու իւզէրինատ ասքէր թէհաչչիւտ իտիեօր։ Նարգի Եունանիսթանընքն էրքեանը հարպը Խայրիեէ միւթէվէճճիհէն հարէքէթ իթմիշ տիր, վէ օրատան տախի Լամիատա կիտէճէք տիր։

Պու ադչամ, սատթ 6տա, սիւֆէրայի տիւէլի մուազզամա, հիւքիւմէթի մանթպուալարընատան ալմշ օլուգլարը թալիմաթը ճէմիատ իւզէրինէ իսթիչարէ իթմէք իչին, Ինկիլթէրրա սէֆարէթխանէսինատ թօրլանմըշլար տըր։

Թէէմին իտիլտիկինէ կէօրէ, պու իճթիմատատ սիֆէրա, եէնի վէ միւշթերէք պիր նօթա գալէմէ ալըպ իմզալամըշլար տըր։ Բիմանէթէ կէօրէ, մէզքիւր նօթատա, ապրիլ 7 թարիխլի միւշթերէք նօթատա Եունան հիւքիւմէթինին վիրմիշ օլուուղու ճէվապնամէսինատ պուլունան իֆատաթը իհթիեաթքեարանէտէն պահս իլէ, Եունան հիւքիւմէթի, պիրա իհթիեաթ վէ պիրա իթիրազ զաթիէն պէհանը ըէյ իլէմէսի խուսուսունատա տավէթ օլունմուշ տուր։

ԱԶԳԱՅԻՆ

Տիւնքի կիւն Մայր եկեղեցիտէ թագոս գրընան Ս. Պատարագ միւնասէպէթիլէ իճրա իտիլէն բուհանի զիյնէթին թաֆսիլաթը, պու կիւն պիլտիրէճէկիմիզի պիլտիրմիշ, վէ մէսմուաթա նազարէն, Ալմանիա, Ֆրանսա, վէ Իթալիա սէֆիրլերի իչին տախի, շու զիյնէթատ հազրը պուլունմուշլար տըր ատիշ իտիք. հալ պու քի, սօնբատան թահգրդ ելտիկիմիզէ կէօրէ, միւշարիէյհիմ սիւֆէրա հազարթընը հազրը պուլունմալարընը-ն եանլըշ օլմասը անլաշըլմըշ օլուպ, վէ ասըլ հադգաթի հալ իսէ, պու կիւնքի Հայրենիքատէ կէօրիւլմիւշ օլտուղունատան, այնէն սուրէթինի ատրճ ու պէհան իլէ իկթիֆա իտէրիզ։

ՊԱՏԱՐԱԳ

Ամեն. Ս. Պատրիարք Հայրը երէկ հանդիսաւոր Ս. պատարագ մատոյց ի Մայր եկեղեցին Ռուսաց վախճանեալ կայսեր՝ Աղեքսանդր Բ. ի հոգւոյն համար։

Պատարագի արարողութիւնը ժամը ճիշտ 2½ին սկսաւ և երեքին քառորդ մնացած հրաւիրեալք եկեղեցիէն ներս մտան. իրենց առաջն ունենալով երեք գաղղիագէտ երիտասարդներ որոնք պատուարժան հիւրերը տաճարին դուռը դիմաւորելով, եկեղեցւոյ մէջ տեղէն մինչեւ դասն առաջնորդեցին ուր յատուկ տեղ պատրաստուած էր իրենց համար։

Հրաւիրեալք էին Ռուսիոյ դեսպան Պ. Սեմ. Պ. Նովիքօֆ, դեսպանուհին և մօրաքոյրը՝ Տօլկօրուքի իշխանուհին և դեսպանատան մարդիկ. Գերմանիոյ դործակատար Բատոլէնպէրկ կոմսը և դեսպանատան մարդիկ. Սերվիոյ դեսպան Պ. Կըրուիչ, դեսպանուհին և դեսպանատան մարդիկ. Բուլմանիոյ դեսպան Պ. Պրացիանօ և իւր պարագայները. Պուլղարիոյ դործակատար Պ. Պալապանօֆ և իւր պարագայները. Հելլէնական դեսպանատան գործակատարը և այլք, ամէնքն իրենց համազգեստով և դեսպանատանց վերաբերեալ ընտանիքներով։ Դեսպանաց քով կանգնած էին Գեր. Խորէն սրբազան Լուսինեան և Գեր. Տ. Յովհաննէս քահանայ Մկրեան և պատարագի ամբարդութիւնը կը թարգմանէին պատուարժան հիւրերուն։

Եկեղեցւոյ մէջ տեղը 50ի չափ երիտասարդներ սև և վայելուչ զգեստներով շղթանակ մը կազմած էին, իրենց թեւերուն վրայ սև և ըսպիտակ խառն ապարօշներ և սպիտակ ձեռնոցներ կրելով։ Եկեղեցւոյ ձախակողմեան դասին եռև կանգնած էին ազգային պատուաւոր ընտանիքներ սևեր հագած, աջակողմեան դասին եռև մայրաքաղաքիս ուսանողաց ազգային և պատուաւոր անձինք. ասոնց մէջ տեղը կանգնած էին 40ի չափ երգեցիկ դպիրք մեծ և փոքր, ընդ առաջնորդութեամբ ազգային երաժշտապետ Թաշճեան Ն. էֆէնտիի։ Իսկ անկէ վար ժողովուրդը խառնած էր, իբր 2000. եկեղեցւոյ դուրսը և գաւիթը գտնուած ժողովուրդն ալ ի միասին հաշուելով 5000ի կը հասնէր թիւը. պատկառելի թիւ մը որոյ նմանը խիստ քիչ անգամ տեսնուած էր։

Պատարագի արարողութիւնը խիստ ախուր և սրտաշարժ եղաւ. Ս. Պատրիարդ Հայրը իւր շուրջն ունէր չորս եպիսկոպոսունք զգեստաւորեալ. որք էին Գեր. Տ. Սիմոն Արքեպիսկոպոս, Գեր. Տ. Մատթէոս Ս. Եպիսկոպոս Իզմիրեան, Գեր. Պետրոս Ս. Եպիսկոպոս Սեբաստիոյ և Գեր. Արիստակէս Եպիսկոպոս Դերձակեան։ Ասոնցմէ զատ սեղանին վրայ կը գտնուէին նաև երեք վարդապետ վեղարաւ և շուրջառիւ. երկու վարդապետ և մէկ քահանայ ալ բուրվառաւ կը խնկարկէին։

Յետ պատարագի Հոգեհանգստեան աղօթք կատարուելով և «Զքեզ գովաբանեմք» աղօթքը կարդացուելով, Ս. Պատրիարք Հայրը բարեմաղթութիւն մ'ըրաւ վասն հոգւոյ հանգուցեալ կայսերն Ռուսաց և լիաշունչ ելեգիաներ ընելով օրհնեց Ռուսաց նորընտիր կայսրը, Օսմանեան Օգոստափառ Ինքնակալը, դեսպանները, ժողովուրդը և ամբողջ Հայոց Ազգը։

Յետ այնորիկ դեսպանք մի առ մի հանդիսաւոր Ս. պատարագ մատոյց ի Մայր եկեղեցին Ռուսաց վախճանեալ կայսեր՝ Աղեքսանդր Բ. ի հոգւոյն համար։

Պատարագի արարողութիւնը ժամը ճիշտ 2½ին սկսաւ և երեքին քառորդ մնացած հրաւիրեալք եկեղեցիէն ներս մտան. իրենց առաջն ունենալով երեք գաղղիագէտ երիտասարդներ որոնք պատուարժան հիւրերը տաճարին դուռը դիմաւորելով, եկեղեցւոյ մէջ տեղէն մինչեւ դասն առաջնորդեցին ուր յատուկ տեղ պատրաստուած էր իրենց համար։

Հրաւիրեալք էին Ռուսիոյ դեսպան Պ. Սեմ. Պ. Նովիքօֆ, դեսպանուհին և մօրաքոյրը՝ Տօլկօրուքի իշխանուհին և դեսպանատան մարդիկ. Գերմանիոյ դործակատար Բատոլէնպէրկ կոմսը և դեսպանատան մարդիկ. Սերվիոյ դեսպան Պ. Կըրուիչ, դեսպանուհին և դեսպանատան մարդիկ. Բուլմանիոյ դեսպան Պ. Պրացիանօ և իւր պարագայները. Պուլղարիոյ դործակատար Պ. Պալապանօֆ և իւր պարագայները. Հելլէնական դեսպանատան գործակատարը և այլք, ամէնքն իրենց համազգեստով և դեսպանատանց վերաբերեալ ընտանիքներով։ Դեսպանաց քով կանգնած էին Գեր. Խորէն սրբազան Լուսինեան և Գեր. Տ. Յովհաննէս քահանայ Մկրեան և պատարագի արարողութիւնը կը թարգմանէին պատուարժան հիւրերուն։

* * *

Մա մէմուունիյյէ իչիթիկիմիզէ կէօրէ, Սագըզ ճէղիրէսի ասֆէթզէտէկեանը իչին, Ամեն. Սրբազան Պատրիարք Հայր հազրէթլէրի թարաֆընատան, իւչ եիւզ ատէտ լիրա իւեանէ իհսան օլունմուշ, վէ ումարը զի միլլէթիմիզէն, չօղալը տախի, օլ պապատ քէնտի համիյէթ ու սախավէթլէրինի իպրազա միւսարաաթ իտէճէք-լէր տիր։

ՄԻԻԹԷՆԷՎԻՅԷ

Եունան տէվլէթինին, Պապը Ալինին թէքլիֆաթը իլթիզամէն մուազզամ տէվլէթլէրին իթթիֆաքլէրի թէքլիֆաթը գապուլ էյլէտիկինի միւշիր օլարագ, Պապը Ալիսէ, սիւֆէրա թարաֆընատան վէքիլէսի պէքլէնիմէքտէ օլան նօթա տունքի կիւն իթա օլունմուշ տուր։

Պու նօթա միւթթահիտ իւլ մէալ օլարագ, սէֆիրլէր թարաֆընատան այրը այրը ումուրը խարիճիեէ նազըրը բաշա հազրէթլէրինէ կէօթուրիլմիշ տիր։

Իչպու նօթա, տիւն ագշամ մէճլիսի վիւքէլատա մէվգիի միւզաքէրէեէ գոնուլմուշ օլմադ կէրէք տիր։

Սէֆիրլէր, շիմտիեէ գատար Պապը Ալի իլէ Եունան հիւքիւմէթի պէյնինատ եաբըլմագ իդթիզա իտէճէք ֆէրաղ ու գապզ մուգավէլէնատէսինին միւսէտտէսինի եաբմագատա տըրլար։

Պու միւսէտտէսին գալէմէ ալընմասը խայլի միւշքիլ օլուպ, չունքի պազը մոտատէլէրին պէրվէճճի բէշնի դարարլուշարըմասը իդթիզա էյլէեօր

Էղճլիմէ տուեանը Օսմանիեէնին պիր մէգտարը Եունան հիւքիւմէթինին զիմմէթինէ ինթիգալ իթմէք լազըմ կէլիպ, միդտարի մէզպուրուն թայեենի միւթէհաթիւմ տիր։

Պիրաէ թէրք օլունան արազիսէ սարքին էհլի Իսլամն թէէմինի էմվալ վէ ազարաթը միւդթազի օլուպ, Եունանքն իսթիդալընը միւնթիճ օլան Եունան վագբակ մալիւմէսինատ իկթիզալէ միւշարէքէթ իտէնլէրին ազարաթը, ճանիպի հիւքիւմէթտէն միւսաաէրէ, վէ էհլի Իսլամա սատթըմըշ, վէ սահապը ազարաթ վարիպէրի էօթէտէն պէրու տավա իթմէքտէ պուլունմուշ օլարագ, պու խուսուսատան տօրաեը շիմտի էհլի Իսլամա պիր կէօնա զարարու զարմ իտիմէմէսի իչին դուեուտը իհթիրազիեէ վաղընա իհթիեաճ պէտիհի տիր։ (Վ.-ֆէքր)

— Տէրիսատէթ Եունան սէֆիրի Մ. Գունտուրիոթի, հիւքիւմէթի մէթպուատը թարաֆընատան տավէթ իտիրմիկի ճիհէթլէ, պու կիւն շէհրիմիզատէն հարէքէթ իտիեօր։ Միւշարիէյհ տիւն Պապը Ալիսէ ազիմէթլէ բէսմի վէտաեը էյֆա էյլէմիշ տիր։

Պիր բիմամեէթէ կէօրէ, Մ. Գունտուրիոթինին Աթինատա կիմմէսի պազը մալիմատ իտատը իչին իմիշ։ Տիկէր բիմամեէթէ նազարէն, միւշարիէյհ արթըգ Տէրիսատէթէ ատաէթի իթմէեէճէք տիր։

— Ճան գուրթարան հէյեէթինին թանզիմ վէ իսրահը իչին թէչքիլ օլունան գոմիթէ, ճիւմատ իրթէսի կիւնիւ Լիմանն օտատընատա իճթիմա իտմիշ տիր։

Թարաֆը հիւքիւմէթի Սէնիյյէտէն մէմուր օլան Մէհէմմէտ պէյ, թալիմաթը նէտէն իպարէթ օլուուղունու իյզահ իտէրէք, հէյեէթի մէզքիւրէնին եալընը-զ ճիհէթի ֆէնէնիեէսինէճ միւզաքէրեեէ մէէղուն օլուուղունու պէհան իթմիշ, վէ տիկէր պիր գոմիթէ, թախլիս մէվգիլէրինի մուայեէնէ վէ թէտգիգ իթմէսի-քճէ, պէօյլէ պիր միւզաքէրեեէ կիրիշէմեեէճեկինի տէրմիեան իտինճէ, ահվալը հազրէրեեէ մէպնի միւսթէլիթի գոմիսիօնուն ագաբ իճթիմա իթմէսինէ լիւզում կէօրիւլմիշ օլուուղունան, պու գոմիսիոն եարընի բէնչէնպիհ կիւնիւ իճթիմա իտէճէք տիր։

—Մէլանիք գոլ օրատայի հիւմանեունու գոմանատանը Սայիհ բաշա հազրէթլէրի, մահէլլի մէմուրիեէթինէ միւթէվէճճիհէն Տէրիսատէթտէն հարէքէթ իթմիշ տիր։

— Հարպիեէ նէզարէթինատ, նէոպէթի իլէ ատաքիրի շահանէ թապարըլարընա մուաշ իթա իտիլմէեէ պաշլանըլարը իշիտիրմիշ տիր։

— Նէզարէթի խարիճիեէ միւսթէշարը Տատեան Աբթին էֆէնտի հազրէթլէրի, խաֆիֆէճէ նամիզաճ օլուուղունան, տիւնքի կիւն մահէլլի մէմուրիեէթլէրինէ կիտէմէմիշլէր տիր։

— Սագըզատան սլընան խապէրլէրէ կէօրէ, զէլզէլէ հալէա տէվամ իտէեօր։

— Վան տէֆթէրտարլընա թայեին օլունմուշ օլան Իպրահիմ էֆէնտի մահէլլի մէմուրիեէթինէ միւթէվէճճիհէն տիւնքի կիւն Տէրիսատէն հարէքէթ իլէմիշ տիր։

—Ինկիլթէրրանքն Տէրիսատէթ սէֆիրի Մ. Կոշէնին ալաֆրանկա մայիս իգթիսասընա մուդրու Լօնտրատա ավտէթի գարարլաշմըշ օլուուղունու Գուրիէ տ'Օրիան եազըեօր։

— Բուլմանիա դրալը պիրինճի Նարրըն եէվմի վէլատէթինէ թէսատիֆ իտէն տարիխին 8ինճի չարշէնպիհ կիւնիւ (եանի պու կիւն), Ֆէնէրտէ քեայնի Բում քիլիսէսինատ բանիրիգ էֆէնտի թարաֆընատան պիր տուա օգունանագ իմիշ։

—Սագըզատան կէլէնլէրին ըիվաեէթինէ կէօրէ, Սագըզ ֆէլաքէթզէտէկեանքնա ատագրաբլմագ իւզրէ հէր թարաֆատան եէթիշտիրիլէն իհանաթը նազարէտէ վէ սայիրէնին ատագրաբմասընատա պաղը մէրթէպէ հազարագրդ վուդուտա կէլմէքտէ, վէ եդճիմէ պաղը թարաֆլարատան թազիեէ վէ հիմանէ օլունան քիմէրէքտէ գիւզու մինատէն զիեատէ իանէ օլունատուզու հալտէ, իհթիեաճ վէ զարուրէթի զիեատէ օլանլար, պիլ ա.քս մանթըլաղ վէճհէ իանէ կէօրմէմէքտէ իմիշլէր։

—Սագըզ ֆէլաքէթզէտէկեանը իչին, Կէլիպօլու միւթէսարրըֆը թահսին բաշա հայրէթլէրինին տախի բէյտէրբէյ եեանէ ճէմ իտիպ կէօնտէրմիքլերի, վէ մէրիէն էմր իւզէրինէ 150 գատար ամէլէյի տախի մահէլլի մէզքիւրէ սեվգ էյլէսիքլերի խապէր այընմըշ տըր։

—Ղարիպ խասթարա իտէ օլմագ իւզրէ Պէյ օղլու ասհապը խայրընքն թէրթիպ իթմիքլերի բիանգօյու իտէ պիլեէթլէրինին տիւնքի կիւն Թաղսիմատ քեատին Ֆրանսըզ խասթախանէսինատ բիանգօսու չէքիրմիշ տիր։

— Բիրէտ Ֆրանսա ճիւմհուրիեէթինին գոնսոլոս մէքիլի օլուպ, մուախխարէն Էտիրնէ գոնսոլոսլուղունա թայեին գըլընան Մ. Լաֆոն, Տէրիսատէթէ կէլմիշ, վէ պիր դաչ կիւնէ գատար մահէլլի մէմուրիեէթինէ ադիմէթ իտէճէք-տիր։

— Իքի սէնէտէն պէրու շէհրիմիզատ միւսաֆիր պուլունան մուհէնտիս Մ. Մէհիէնին ալթընճը ատայրէյի պէյէտիեէ հէտիեէ իթմիկի քէպիր պիր սատթ, տայրէյի պէյէտիեէնին իւզրինէ տըրմըշ իմիշ։ Լա Թիւրքի զազէթասընքն պէհանընա կէօրէ, միւհէնտիսի միւմանիլէյհ եազընատա Լէվրօքատա կիտէճէք տիր։

— Պաթում նամ վաքօր մատարկիր 500 սիարի ատաքիրի շահանէ իլէ պիր խայլի միդտար միւհիմմաթը հարպիեէյի համիլ օլարագ, վէ Ղօլոտա միւթէվէճճիհէն տիւն ադշամ Տէրիսատէթտէն հարէքէթ իթմիշ տիր։

—Էվվէլքի սապահ Գալաթատա Մօմխանէտէ, սէրիսոշ իբի Տալմացիալը պէյնինատ միւնազատա զուհուր իտէրէք, մուախխարէն պիր պիրինի վուրմատա գալընշըղլարընատա, պիր իչիւնճիւ շախս, գավկա իտէն իբի շախս արասընա կիրէրէք, սուլհ իթմէք իսթէմիշ իսէ տէ, պունարատան պիրիսի, մէրգումուն գարընընա պիր պըչագ սաքլամըշ, վէ մէրգումուն հաեաթը թէհլիքէտէ գալմըշ։ Տիկէր իբի քիչի տախի թէվզիգի օլունմուշ տուր։

—Էվվէլքի կիւն Գալաթա վէ Պէյօղլու թարաֆլարընատա պուլունան թիւճճար մազազա վէ իտարէխանէլէրինի, օլուուղճա էլլիսկէլէրի միւքէմմէլ վէ զբեաֆէթլէրի տիւղկիւն իւչ զաթ ասլաշըղ, զէլզէլէտէն միւսաղ օլանլարա մէրքէզ գոմիթէսի նամընա քիւլլիեէթլի խանէլէր թօբլատրդլարը, իսանէ գոմիթէսի թարաֆընատան խապէր ալընըպ, զապթիաեա միւրաճաաթ օլունմուշ, վէ պու խայինլէրին շիմտի արանըլմագատա պուլունմուշ օլուուղունու Ֆար տիւ Պոսֆոր եազըեօր։

—Բազար իրթէսի կիւնիւ, Գում դարու ճիվարընատա, օն պիր չագրընատա պիր Հայ չօճուղու, պիր վիրանէ գուեուսունա տիւշէրէք պօղուլմուշ տուր։

Հէր քէս էվլատընա տահիպ օլարագ տիդգաթ իլէմէքլիք, էմրի պասիրէթի իդթիզասընատան տըր։

—Էվվէլքի կիւն պիր սարբաֆ չրաղընքն կէօթիւրմէքտէ օլուղու 100 լիրաի օսմանինին Գալաթատան կէչէր իքէն եանքէսիճիլէր թարաֆընատան չարբըլըբը էշիտիլմիշ տիր։

ԷՏԻՐՆԷ

—

*Էտիրնէտէն ալաֆրանկա ապրիլ 11 թա-
ղիսկոյէ Գուրիէ տ'Օրիան զաղէթասրնա
ա թիտէքի մէքթուպ եաղըլմըշ տըր։*

Տէտէ աղաճ գուրպինտէ վագը Մագրի միւտիրի Գարա Միխայիլ, ապրիլ 7 տէ, չըգան բէնչէնպիհ կիւնիւ, կիւնտիւզ վագթը Տէտէ աղաճտան Մագրիեէ կիտէրքէն, քէնտիսի վէ պիր գաչ նէֆէր զապթիեէտէն միւրէթթէպ օլան մահէթի հայտուտլար թարաֆքնտան տաղա աշըրըլմըշ տըր։ Միւմանիլէյհին պէտէլի թախլիսի օրմագ իւզրէ 1,000 լիրա իսթէնիլմէքտէ տիր։

Թէքմիլ միլահէթտէ վէ խուսուսիյէ էտիրնէտէ էմնիյէթի ումումիեէ բէք պօզուլմուշ տուր։ Հիչ պիր կիւն կէչմէեօր քի, խըրսըզլըգլար վէ եախօտ տիկեր ֆէնալըգլար իչիտիլմէսին, վէ պու տա, մէմլէքէթտէ վէ դարընճա կիպի ոգաղլարըմըզտա դայնամագտա օլան մահաճիլլեր իչինտէ հիւքմ ի-տէն զարուրէթի ազիմէեէ, վէ բօլիս տայիրէմիզէ խնատ իտիլմէքտէ տիր։ Զիւնքի 50 քիլէմէթրօ միւրապպա սահէռ օլան վէ 70,000 սէքենէսի պուլունան պիր շէհիր իչին, բօլիս իտարէմիզին եալընըզ 80 նէֆէր զապթիեէսի պուլունմագտա տըր։ Հիւքիւմէթի ասքէրիեէ նատիրէն գարաղօլար չըգարըպ, պունլար իսէ եալընըզ ճատտէյի քէպիրտէ տօլաշմագտա տըրլար։

Պիր թագըմ խարապ ճամիլլեր վէ մէտրէսէլեր խըրսըզլարա, վէ թէվակիլէրինէ մէսքէն օրմագտա օլուպ, հաթթա պազը մահէլլէլերտէ հիւրմէթ իտիլմէսի լազըմ կէլէն պուեէրլերին, Միւսլիմանլարըն իպրէթի մէնգուհէսինի պատի օրմագ իւզրէ, ըրսըզլըգ խանէլերինէ թահվիլ օլունմասընա իհթիրազ իտիլմէմէքտէ տիր։ Էզճիւմէ Գարաճապալ մահէլլէսինտէ Սուլթան ճամիսի խըրսըզլարըն վէ պիր թագըմ Միւսլիման օտուն քէսիճիլէրինին մէսքէնի օրմուշ տուր։ Մէրգուման օտուն եարըճըլար աթէշ եագմագ իւզրէ, քէնտի պալթալարըյա, ճամիի մէզպուրուն իթթիսալինտէքի օրմանըն աղաճլարընը քէսմիշլէր տիր։ Պու վահշիլիք էսէրի, ճամիլերին տամլարընա վէ գուպպէլերինէ տախի սիրաեէթ իթմիշ տիր։ Մէզքիւր ճամիլերին գուրշունլարը, պիյիւք դանճալար վասթասըյա չինկեանէ խըրսըզլար թարաֆքնտան սօեուլուպ, չարշըտա զաեէթ տուն ֆիեաթլէ սաթըլմըշ տըր։ Մահէլլի սէքենէսի էվգաֆ տայիրէսինէ միւրաճաատ իթթիքլէրինտէ, տայիրէյի մէզքիւրէ օլ պապտէ իզհարը թէէսսիւֆ էյլէմիշ իսէ տէ, զապթիեէ վէ եախօտ սայիր էմնիյէթ մէմուրլարը օրմատըզը իչին, պու ֆէնալըգլը էօնլիւնիւ ալամամըշտըր։ Ա.յնի մահէլլէտէ, հէր քէսին թանընըզը վէ հիւրմէթ իթթիկի տօգթօր Գրիթիսին խանէսինէ էվվէլքի ճիւմա իրթէսի ագշամը խըրսըզլար կիրէրէք, 150 լիրա գը.յմէթինտէ միւճէվհէրաթ թազըմը աշըրմըշլար տըր։

Էտիրնէտէ Միւսլիման մահէլլէսինտէ սաքին օլան էճնէպիլէր պու հալլերտէն տօլաեը տիւչարը իզթիրապ օրմուշ օլուպ, թէշէպպիւսաթը ճինահեէլլերինտէն գօրգմագտա օլտուգլարը խըրսըզլար վէ տիկեր սէրսէրիլէր ալէյհինտէ թէտապիրի միւէսսիրէ թալեպ իթմէք իւզրէ, գօնսօլոսլարը նէզտինտէ թէշէպպիւսաթտա պուլունմագ նէյյէթինտէ տիրլեր։

Հավանքն բիւգկեարը վէ սգղուգ օրմասընտան, խասթախանէլերիմիզ խասթակեան իլէ տօլու տուր։ Հիւքիւմէթի ասքէրիեէ, մէվճուտ օլան պիյիւք խասթախանէ եանընտա, վէ Սուլթան Սէլիմ ճամիսի գարշըսընտա պիր շիւպէ թէէսսիս իթմիշ տիր։ Մէզքիւր իքի խասթախանէտէ շու էանատէ 600տէն զիեատէ խասթա վար տըր, եախօտ թէքմիլ մուհաֆըզա ասքէրի 10,000 հիսապ օլունտուղու թագտիրտէ, եիւզտէ ալթըսը խասթա տըր։

Էտիրնէ, 14 ապրիլ

Տէտէ աղաճտա պիր Ինկիլիզ գաբթանընքն հայտուտլար թարաֆքնտան տաղա աշըրըլըզը հավատիսինին եալանա չըգարըլըզընը թարաֆքնըզա պիլտիրտիմ։ Պու հավատիս, Ինկիլիզէրի իսթիհզա իթմէք իւզրէ, Տէտէ աղաճը պիր թաճիր թարաֆքնտան շայի օրմուշ տուր։

Իմտի մէզքիւր հավատիսէ ապրիլին պիրի օրմագ իւզրէ իհտաա օլունան ալտատըճը հավատիս նազարբայա պագըլմալը տըր։ Բէք ալէա, լաքին թէէսսիւֆ օլունուր քի, Մագրի միւտիրինին տաղա աշըրըլմասը հավատիսի, քեաֆֆէյի թէֆէրրուաթըյա պիրլիքտէ թաստիգ օլունմուշ տուր։ Շէօյլէքի, զիքր օլունան միւտիր, հայտուտլարընը մէթալիպաթընը խօշնուտ իտէմէտիկինտէն, անլէր թարաֆքնտան գաթլ ու թէլէֆ իտիլմիշ տիր։

Միրալայ Պլենթ իքի հաֆթատան պէրու Տէրիսաատէթտէ պուլունտուղու ճիհէթլէ, ժանտարմա հէյեէթի պաշըզ գալմըշ տըր։ Շուրաեը տախի պիլտիրմէք լազըմ տըր քի, միւմանիլէյհին ազիմէթինտէն պէրու խըրսըզլըգլար արթմըշ, վէ էմնիյէթին նօգսանլըզընտան նաշի ումումի ֆէնալըգ հիսս օլունմագտա պուլունուլմուշ տուր։

ԷՆԳԱՐԷ

—

Խթանօլ զաղէթասընտա ա թիտէքի մէքթուպ կէօրիլմիշ տիր։

Էնգարէ, 8 ապրիլ

Բաբա Եօֆ լուզէթի ալէյ ումումմատա հալինէ կիրմիշ տիր։

Պու մատանընն կէչիճի օլաճաղընը իւմիտ իթմէքտէյիզ։

Պիզ պուրատա պիլա հիճապ իչպու Բաբա Եօֆ թապիրինի հէմ սէօյլէէօրուզ, վէ հէմ իչիսիեօրուզ։ Պու թապիրին իսթիմալի, մուամէլաթը թիւճճարիեէնին կիտիշինտէն նէշէթ իթմիշ օլուպ, մուամէլաթը մէզքիւրէ իսէ սօն մէքթուպլարըմտա պէեան իթտիկիմ իւզրէ, հալէա տուրկուն սուրէթտէ տէվամ իյլէմէքտէ տիր։ Պինապէրին շէհրիմիզ թիճարէթինին հալինի թարիֆ իթմէքլիք միւմքինսիզ տիր։ Նէ՞ եաբաճաղըզ, կիւնլիւք մէսարիֆի նէ՞րէտէն պուլաճաղըզ, վէլ հասըլ քիմէ՞ միւրաճաաթ իտէճէյիզ։ Խուսուսիյլէ պու ճիհէթ բէք էսէֆ օլունաճագ հալ տիր. զինքի քիմսէ, հէր քիմէ օլուր իսէ օլսուն, պիր ճիւզի ագչէ պիկէ իգրազ իթմէքլիկէ էմնիյէթ իթմէեօր։ Իմտի պիր ազ եօգարըտա սէօյլէնէն չէյլեր, նէ տէրէճէ զարուրէթի հալ իչինտէ պուլունտուղումուզու իսպաթէ քեաֆի տիր։ Զէնկին վէ ֆագըր, պիր տէրէճէեէ գատար, շու էանատէ պիր սիեագա կէլմիշլեր տիր։

Թիճարէթիմիզին պաշլըճա մալի օլան թիֆթիք կիթտիքճէ տիւշմէքտէ տիր. զաթէն ֆիեաթը 15 ղրուշա օլտուղու հալտէ, սաթըն ալան եօգ տուր։

Տայիրէյի պէլէտիեէմիզին կիւզել պիր թէտպիրինի թարաֆքնըզա պիլտիրէյիմ։ Տայիրէյի մէզքիւրէ թարլալարըմզտան չէքիրկէ թօխուսմարընը միւնտէֆի գըրմագըզը տիւշինմիւշ օլտուղունտան, շիմտի պու թօխուսմարը միւքեաֆաթ իթթասըյա թօրլաթտըրմագտա տըր։ Շիմտիեէ գատար պունլարըն թօրլանան միգտարը, 10–12,000 օդգա տըր։ Ֆագաթ նէ միւքեաֆաթ վիրիլտիկինի պիլմէմ։

Պու հաֆթա Իսթանպօլտան կէլէն թալիմաթը ճէտիտէ տախի, պունլարըն մահվը իչին եօլ կէօսթէրիեօր, վէ պունլար ուչմազտան էվվէլ թօխուսմարընը մահվ իթմէքլիք ումումուն վազիֆէսի պուլունտուղունու պիլտիրիեօր։

Էթին օգգասընը, սայիր սէնէլէր պու վագըթտա 15 ղրուշա ալըրքէն, շիմտի 2 ղրուշա ալըեօրուզ։ Պու ուճուպլուգ, թիֆթիյին տիւշմէսի սէպէպլինէ մէպնի տիր, չիւնքի քէչիլէր զաեէթ տուն ֆիեաթլէ սաթըլմագտա տըրլար։

Ըէտիֆ ասաքիրի չէհրին ճիվաբընտա պուլունան պիւյիւք գըշլատա թօրլանըեօրլար։

950 քիշիտէն միւրէթթէպ օլան պիր թապուր բէտիֆ ասքէրի, իքի իւչ կիւնէ գատար հարէքէթ իտէճէք տիր։ Տիկէր պիր թապուր տատխի, 600 քիշիտէն միւրէքքէպ օլտուղու հալտէ, տէօրթ պէշ կիւնտէն ազիմէթ իյլէեէճէք տիր։

Գօմանտան պուրատա կէլտիկինտէն պէրու խասթալանմըշ օլտուղունտան, պիր գաչ կիւն էվվէլ ալտըզը պիր թէլէկրաֆնամէտէ Տէրիսաատէթէ չաղրըլմըշ տըր։ Միւմանիլէյհին եէրինէ մուվագգաթէն միրալայ Ռիզա պէյ գօմանտան թայեին գելընմըշ տըր։ Գըր շէհրի միւթէսարրըֆֆը սապգ Իզզէթ էֆֆէնտի, պուրատա պուլունմագտա իքէն, Տէրիսաատէթէ կիթմիշտիր։

Աղնամը սայմաեա թայեին օլունան մէմուրլար, ալէլ ումումի ավտէթ իթմիշլէր տիր։ Հիւքիւմէթի մահէլլիեէ պու հիսապլարա պագըրզընտան, չըգան սէնէեէ նիսպէթէն հէման իւչտէ պիր էքսիք պուլուեօր։

Ամլեեէ միւֆէթթիշինէ հալէա պէքլէմէքտէյիզ։

Ինկիլթէրրա վիս գօնսօլօսու Մ. Կաթբրալ ավտէթ իթթի։

Մէրքէզի հապսխանէտէ զուհուրա կէլէն թիֆիս իյլէթինէ ան պէշ քիչի գուրպան կիթտիքտէն սօնրա, իյլէթի մէզքիւրէ միւնտէֆի օլմուշ տուր։

ՍԱԳԸԶ

—

Սագըզտաքի զէլզէլէ իւզէրինէ թարիխճէ պիր տիթքը նազար.

Սագըզտա վուգու պուլան շէտիտ հարէքէթի արզ հէման ախիրէն Ակրամը խարապ իտէն զէլզէլէլերի միւթէազըզ օլուպ, թէվարիխին պաշլանկըճընտան պէրու, պահրը Սէֆիտտէ պէօյլէ վուգուաթլարընն զուհուրի է.քսիքսիզ տիր։ Պու տէհշէթլի զէլզէլէլերին ալ ու էսպապը պիզճէ բէք մալիմ տէյիլ իսէ տէ, հէր հալտէ իքի վուգուաթ միւշա. հէտէ օլունմագտա տըր. –Եանի պիրի, քիւրէյի արզին պազը մահէլլերինտէ հարէքէթի արզին շէտիտէն հիսս օլունմասը, վէ տիկէրի, պու սատէմէլերին արտը արտը քէսիլմէքտէքիզին տէվամ իթմէսի, Հինտիսթանընն դարպ թարաֆքնտա վէպա իյլէթի հէման տայիմա իճրայի հիւքմ իթտիկի կիպի, զէլզէլէր տէ Անտ էեալէթինտէն, ատալար տէնիզինտէն վէ պահրը Սէֆիտտէն այրըլմազլար։ Էվրօքատա վուգու պուլան պիր զէլզէլէ, ալէլումում Բէրուտա վուգու պուլան զէլզէլէլերտէն տահա զիեատէ շէտիտ տէյիլ իսէ տէ, պու կիպի սատէմէ վէ հարէքէթի արզլարընն էվրօքաեա տէհշէթամիզ խատարաթը մուճիպ օլտուղու թարիֆտէն միւսթաշնի տիր։ Մէտէնկյէթին մէնպաը օլան էվրօքանընն տիւչար օլտուղու միւթէատտիտ հարէքէթի արզլերի հէր քէս խաթրընա կէթիրէպիլիր։ Թարիխ քիթապլարը օլմազտան էվվէլ պիլէ, սու թուղեանլարը վէ զէլզէլէլերտէն տօլայը տէհշէթէնկիզ եաբըգլար զուհուրա կէլտիկի իչիտիլմիշ տիր։ Թէվարիխ պագելըը իսէ, Թիպէրիուսընն հէնկեամը հիւքիւմէթինտէ Ասխանընն 12 շէհիրլերի, եանի Մարտիս իլէ էթրաֆընտա պուլունան 11 ատէտ միւնպլիթ վէ մահսուլտար շէհիրլեր պիր տագըգատա եըգըլըպ խարապ օրմուշլար տըր։

Պիր գաչ սէնէլէր սօնրա, Իթալիանընն ճիհէթի ճէնուպիեէօրնտէ աթէշֆիշան տաղլար զուհուրա կէլմիշ, վէ իչթէ օլ վագըթլարտա, ասիրլերճէ սաքին օլան Վէզիւվ նամ տաղ, աթէշլեր բիւսկիւրէրէք եանար տաղա թէհավվիւլ իթմիշ, վէ հալէա տա եանմագտա պուլունմուշ տուր։ 17նճի ասիրտէ, եանի 1700 սէնէսի էսնալէրինտէ, պիր կիճէտէ հէտմ ու խարապ օլան Նաբօլի գուրպինտէքի Նուօվօ եանի եէնի տաղ, քիւրէյի արզին վագը օլան տէհշէթամիզ հարէքէթլերինի վէ պահրը Սէֆիտ սէվահիլինտէ քեայնի ճէգայիրին տայիմի սուրէթտէ մուխթարատա պուլունտուղլարընը իսպաթէ քեաֆի տիր։ Իշթէ պու իքի եէնի վուգուաթ տա, եանի Դաղամիչիօլա նամ կիւզել վէ քիւչիւք շէհրին երգըլմասը, վէ Սագըզին թէքմիլ խարապաթը պու գապիտէն տիրլեր։

Եունան հիւքիւմէթինին Սագըզ աֆէթզէտէկեանը իչին, պու տէրճէ սիւրաթ վէ ումումիեէթլէ խանէլեր թօրլաեըպ կէօնտէրմէսի թէաճճիւպի մուճիպ օրմամալը տըր. զիրա հէր նէ գատար Սագըզ, տէվլէթի Ալիեէնին թահթը թէպիլեեթինտէ օլուպ, կէչէն 50 սէնէ զարֆընտա էհալիսինին չօղու Իսլամ օլմուշ իսէ տէ, ճէզիրէյի մէզքիւրէ պիր ճիհէթլէ Եունան իսթիգլալընընն պէչիկի սաեըլը։ Եունան մուհարէպէսի էնտասընտա, Մ. Պիքէլաս թարաֆընտան նէչը խրիպ, օլ վագթի Իսթանպօլտա Եունան մասլահաթկիւզարը պուլունան Մ. Եէնատիուս մարիֆէթիյլէ Լօնտրաեա կէօնտէրիլէն բէք կիւզել վէ «Լուքիս Լարաս» նամ քիթապընն Եունանլըլար հագգընտա նէ օեուն ցնամըշ օլտուղու, հալէա Ինկիլիզէրին խաթըրլարընտա տը։

Մէզքիւր թէվարիխ քիթապը, Եունանլըլարընն Թիւրքիա իլէ վագը օլան մուհարէպէսինի, վէ Սագըզտաքի Եունանլըլարընն թիճարէթի վէ սանատլարընտան, վէլհասըլ Եունանլըլարընն նասըլ էօմիւր կէչիրտիքլէրինի միւքէմմէլ սուրէթտէ նագլ իյլեր։ 1822 սէնէսինտէ Թիւրքիա իլէ Եունան պէյնինտէ վուգու պուլան մուհարէպէնին նէթիճէսինի զաթէն էվրօքա կէօրմիշ օլտուղունան, էկեր 1881տէ տէ Թիւրքիա իլէ Եունան պէյնինտէ պիր մուհարէպէ զուհուրա կէլիր իսէ, պունուն նէ նէթայիճի վէխիմէյի միւնթիճ օլաճաղը էվրօքաեա տէրքեար տըր։ Օլ վագթի, եանի 1822 սէնէսինտէքի մուհարէպէտէ գաբատան բաշա օլան Գարա Ալի իլէ էվվէլ Սագըզլըլարը գաթլ իթմիշ, վէ տահա բէ.ք չօգ տէհշէթլի վագըալար հուսուլէ կէլմիշ, վէ գանլար սէլ կիպի եիւրիւմիշ տիր։ Սագըզլըլարընն գապահաթը, Մօլտավիատա սաքին օրուպ, նիզամաթը Օսմանլիեէ ալէյհինտէ իսեան իտէն էհալի կիպի, իթթաֆաքլըգլարը օլմուշ տուր։ Օլ թարիխտէ, պիր գաչ հաֆթա զարֆընտա ճէզիրէյի մէզքիւրէ քեամիլէն սիլինիպ սիւրիւլմուշ տիր։ Նէօյլէ քի Սագըզ շէհրի, վէ ալթը դարիեէսի, վէ ատալ մէզքիւրտէ վագը մանասթըրլար, ճիւմիլէսի պիրտէն աթէշ վէրիլմիշլեր տիր։ Աթէշէ վէրիլմիշ օլան զէյթին աղաճլարը օրմանլարընը, վէ մատտիգա աղաճլարընը եէնիտէն թէէսսիս իտիպ, ճէզիրէյի մէզքիւրէյի մամուր գըլմագ իչին, 130,000 նուֆուստան, անճագ օտտա պիրի, եանի 13,000 նուֆուս գալմըշ տըր։ Տիկէրլերինտէն քիմի վէֆատ իթմիշ, քիմի ֆիրար իյլէմիշ, վէ քիմի տախի էսիր թուսթուլմուշ տուր։ Մուախխարէն Դանարիս, Օսմանլըլարտան ախզը ինթիգամ իթմիշ իսէ տէ, պու ինթիգամընն նէթիճէսի, ճէզիրէյի պիր գաթ տահա խարապ իթմէք ումէք օրմուշ տուր։ Զիւնքի տէվլէթի Օսմանլիեէտէ, Եունանլըլարտան ախզը ինթիգամ իթմիշ, վէ նիհաեէթ մէզքիւրատտա եալընըզ 1,800 Խրիսթիեան գալմըշ տըր։

Օլ վագթքի մուհարէպէտէն սօնրա, Սագըզ Եունանա գալմամըշ իսէ տէ, ճէզիրէյի մէզքիւրէեէ պիր չօգ Եունանլըլար կիտիպ, կէրէք սէնահիճէ վէ կէրէք զիրաաթճա չալըշմըշլար, վէ թէքրար Սագըզ ատասը Ադ տէնիզին էն միւնպլիթ վէ էն զէնկին ատալարընտան պիրի սաեըմըշ տըր։ Լաքին թէէսսիւֆ օլունուր քի, նակէհան շու սօն տէհշէթլի զէլզէլէլէր վուգու պուլարագ, ճէզիրէյի մէզքիւրէյի քեամիլէն մահվ վէ խարապ իյլէմիշ, վէ էվրօքանընն հէման շարգի էվրօքատան կիւզել խապէրլէր պէքլէտիկի սըրատա, իչպու ֆէլաքէթի զուհուրա կէլմիշ տիր։ (Թարգ.)

ՂԱՐԻՊ ՊԻՐ ՔԸԳՐԱ

—

Ամերիգատա Լուիզվիլտէ թապ օլուսան Գուրիէ նամ զաղէթա, շէհրի մէզքիւրտէ վուգու պուլմուշ օլան պիր հատիսէյի նազլ իտիեօր քի, շիւպհէսիզ հէքիմլեր պէյնինտէ մուպահասաեա սէպէպ օլաճագ տըր։

Պունտան տօգուզ սէնէ ագտէմ Լուիզվիլի պիր գատընընն աեաղընա պիր իյնէ կիրմիշ վէ պու իյնէ մէզպուրէնին պիր չօճուղունան տիղինտէն չըգարըլմըշ տըր։ Պու գատընն, աեաղընա իյնէ կիրտիկի զէման, մատմուազէլ Բօլին Գոպլէնս թէսմիեէ օլունուր իմիշ, վէ պու կիւնքի կիւն իսէ սիկարա ֆագրիգաթօրու Մ. Հարրի Իսատ նամընտա պիրինին զէվճէսի պուլունմագտա տըր։ Մէզպուրէ, աեաղլարը չըգլագ օլարագ պիր հայը իւզէրինտէ տօլաշըրքէն, մէզքիւր իյնէ աեաղընա կիրմիշ, վէ թէնինին իչինտէ զայպ օլմուշ տուր։ Տէրհալ իյնէյի չըգարթմագ իւզրէ պիր թապիպ ճէլպ իտիրմիշ իսէ տէ, իյնէ չըգարըլամամըշ տըր։ Մատմուազէլ Գոպլէնս պունտան տօլաեը զաեէթլէ միւզթարըզ օլուպ, տէօրթ այ եաթագտա եաթմըշ տըր, վէ շիշման իքէն զայիֆլէնմիշ տիր։ Նիհաեէթ մէզպուրէ աեաղա գալըգպ, էվվէլա տէյնէքլէ վէ օսնրա տէյնէքսիզ կէզմիշ, վէ եավաշ եավաշ զայպ իթթիկի գուվվէթի թէքրար էլտէ իթմիշ տիր։

Մուախխարէն, իլք այլարտա հիսս օլունան աղրը, վագթըն թէպտիկլէ հիսս օլունմագտա պուլունմուշ, վէ հէր տէֆա հիսս օլունտուղունտա, կիթտիքճէ վիճուտին եօգարը թարաֆլարընտան հիսս իտիրտիկինտէն, իյնէնին տայիմա եօգարը եիւրիւմէքտէ օլտուղու անլաշըլմըշ տըր։ Պունտան պէշ սէնէ ագտէմ, մատմուազէլ Գոպլէնս էվլէնմիշ, վէ օլ էանատէ, իյնէնին վիճուտինտէ կէզմէսինտէն տօլաեը արասընրա հուսուլէ կէլէն աղրքեա քեամիլէն ալըշմըշ պուլունմուշտուր։

Մէզպուրէտէն իւչ էվլատ տիւնեաեա կէլիպ, պու կիւնքի կիւն պիր եաշընտա օլան Արթիւր նամընտա իւչիւնճիւ էվլատընն տիւնեաեա կէլմէսինտէն պիր աղէվվէլ, մասամ Իսատգէն վիճուտինտէ իյնէնին աղրըսը պիւսպիւթիւն տուրմուշ տուր։ Իմտի, պիր գաչ կիւն ագտէմ, օլ անէ տէկին ուսլու վէ միւլայիմ թապիաթը օլան Արթիւր պիրտէն պիրէ արսըզլանմըշ, վէ շամաթա կիւրիւլթիւ չըգարմաեա, թէքմէլլեր վուրմաեա վէ վալիտէսինի ըսըրմաեա պաշլամըշ, վէ պիր կիճէ սապահա գատար պու ֆէնա թապիաթը տէվամ իթմիշ տիր։

Իրթէսի կիւն, վալիտէսի պու չօճուղու պանեօ իտէրքէն, տիզինտէ սիեահ պիր նսգթա կէօրմիշ,

վէ պունու օխշատրդընտա, սէրթ պիր մատտէ օլտուղունու հիսս իլէ, հէման չէ քիպ չրդարմիշ տրը։ Մէզ-պուրէնին, տօգուզ սէնէ էվվէլ, աեաղլարը չբպլաղ օլարադ պիր հալը իւզերինտէ կէզէրքէն, պիզ-զլաթ քէնտի աեաղընա կիրմիշ օլան այնի իյնէյի, էվլատընը տիղլն-տէն չբդարաբղընտա նէ տէրէճէ թէաճճիւպ ելմիշ օլտուղու Թարի-ֆէ հաճէթ տէյիլ տիր։

Բուսիա զաղէթաարընտա օ-գունտուղունա կէարէ, միւթէվէֆա իքինճի Ալէքսանտրն զէվճէսի Տօլ-կօրու-քինին զաեէթ ուզուն վէ կիւ-զէլ սաչլարը պուլունմաղլէ, չօգ տէֆա միւթէվէֆա իմբէրաթօր, զէվճէսինէ, էկէր քէնտիսի միւշա-րիւէյհատան էվվէլ վէֆաթ իտէր իսէ, սաչլարընը քէնտիսի իչին ֆէ-տտա ելմէսի արզուսունու պէեան իտէր իմիշ։

Միւշարիւէյհա սա, իմբէրաթօ-րուն, հաեաթտա իլքէն վուգուս պու-լան պու արզուսունա մուվաֆֆա-գաթ ելմիշ տիր։

Շէյլէ քի սաչլարընը քէսիպ, իմ-բէրաթօրուն թապութու իչինէ գոյ-տուրթմուշ տուր։

* *

Իւչունճու իմբէրաթօր Ալէք-սանտրն պիրատէրի Կրան տիւդ Բօլ, բէտէրինին ճէնաղէ ալաեին-տան սօնրա, սբհհէթի սէպէպին-տէն, Իթալիատա միւթէվէճճիհէն Բէթրէսպուրկտան հարէքէթի ելմիշ, վէ զաեէթլէ միւզաթարբպ օ-լարադ, Բօմատա վասբլ օլմուշ տրը։

ԹՂԹԱԿՑՈՒԹԻՒՆ

ՔԻՈՍԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ

1881, 5 ապրիլ, Իզմիր

Ճշդագոյն և ընդարձակ տեղե-կութիւններ կը հասնին մեզ Քիոսի կործանման մասին։ Այս տեղեկու-թիւնները սոյն հրաբղխային երե-ւոյթին վրայ, աղօտ լոյս մը կուտան և մեզի կը յիշեցնեն Փոքր-Ասիոյ սոսկալի օրերու պատմութիւնը։

Նախոգուշակ նշաններ. Ապրիլ 3/22ի օրը թանձր և ճնշեալ եղանակով մը սկսաւ։ Երկինքը ամպերով ծած-կուած էր և մթնոլորտը ելեքտրա-կանութեամբ լցուած։ Ծովը հան-դարտ, միացած, անշարժ, մեռած էր։ Հողմ մը կը փչէր հիւսիսէն, բայց շատ տկարութեամբ։ Կը հասկցուէր որ գէշութիւն մը պիտի ըլլայ, բայց չէր կրնար բացատրուիլ։ Այսպէս կէս օրուան ճաշէ ետքը շատ ըն-տանիքներ գիւղերը ցրուած էին քիչ մը զով օդ առնելու համար։

Առաջին ցնցում. Երկրին տակէն ե-լած անսահման հռնտիւնէ մը ետ-քը, որ անկարելի է գաղափար մը տալ, անմիջապէս ցնցումը սկսաւ։ Այս ստորերկրային ձայնին յաջոր-դեց ցնցում մը վարէն դէպի վեր որ կղզւոյն հիմերը բոլորովին խախ-տեց։ Դռներ, պատուհաններ, պա-տեր, կամարներ, նկուղներ, ամէն բան շարժիլ, իրարու զարնուիլ սաստ-կութեամբ, փլչիլ և աւրուիլ սկը-սան, ահաբեկող ձայնի, փչոյ և թանձր մութի մը մէջտեղ, որոնք կը ծաւալէին ամէն կողմէն և իրենց մէջ կը շրջապատէին համայն կենդանի արարածները։

Տեսարան. Ժամը 1ին 40 վայրկեան մնալով սկսաւ այս սոսկալի ցնցումը և գրեթէ 10 մանրերկրորդի չափ տեւեց։ Իւր տարածութիւնն էր 15էն մինչեւ 20 հարիւրորդամեթր։ Տատանումները տեղի ունեցան ա-բեւելքէն դէպի արեւմուտք։ Այս-պէս 10 մանրերկրորդ բաւական ե-ղաւ, պողաբեր, ճօխ և զարգաց-եալ քաղաք մը, ամայի անապատի մը դարձուցնելու։

Սոսկալի հարուածը տակաւին դադրած չէր, երբ լսուեցաւ աւելի սոսկալի և աղիողորմ ճիչեր ու ա-զաղակները։ Հարիւրաւոր զոհեր փը-լատակներու տակ թաղուեցան, այլք կիսաթաղ մահուան և կեանքի մէջ-տեղ կը կռուէին, ուրիշներ ալ ան-դիմադրելի ոյժէ մը մղուած փախ-չիլ սկսան խելաթափ և զարհուր-եալ։ Ասանկ տեսարանի մը սարսա-փը կը նմանի «այն բարձրագոյն սար-սափին» որն որ Ժամանակակից դրա-գէտ մը ըսած է։ Պատկերահանի մը դահլճին մէջ վարպետը կարող եղաւ ինքզինքը պատուհանէն վար նետել փողոցը, ուր տեղ պաշար-ուեցաւ փլատակներէ, բայց չը մե-ռաւ. իսկ իւր երիտասարդ աշկերտը հապճեպով դէպի դուռը դիմեց, ընկաւ և ալ չկրցաւ վեր ելնել...։ Քարերու կոյտի մը տակ անհետ ե-ղաւ։ Անձուկ մուտքի մը մէջ տղեկ մը կը ջանար բոլոր ուժով իր մօրը ու-շադրութիւնը հրաւիրել իւր վրայ, և չէր տեսներ փախչողի մը օդնութիւնը որ եկեր էր զայն ազատել. սակայն այս վերջինը տակաւին ձեռքը տղուն չերկնցուցած, պատ մը փլաւ վրան և զանիկա ծածկեց...։ Բարձր պա-տշգամբի մը վրայ, երեք գեղանի և ծաղկահաս աղջիկներ ժամանակ չգտան ետ դառնալու, և ինքզինք-նին փողոցը նետեցին ուր տեղ խրթ-դժաբար ջախջախուեցան ու մե-ռան։ Քառասուն գեղանի թրքու-հիներ նոր ամուսնացած, տան մը մէջ հաւքուեր էին կրօնական արա-րողութիւն մը կատարելու համար, ամենքն ալ ջախջախուեցան և նոյն տեղը թաղուեցան։ 60 Յոյն կրօնա-աւորներ իրենց վանքին տակ մնա-ցին։ Առաջին ցնցումին տիկին Սա-տըդ բաշայի սենեակին սանդուղը փլաւ, իւր Յոյն պարտիզպանը խ-կոյն կայծակի արագութեամբ տեղէ մը մագլցելով վեր ելաւ, առանց եշմիի և առանց ֆէրոճէի հանելու կը-նակը առաւ և շիտակ Սատրդ բա-շային քով տարաւ, որն որ իր հա-գուստները հանեց որպէս զի կնկանը մերկութիւնը ծածկէ։ Արշիպեղա-գոսի պէֆիներոսը, սպիտակամօրուս ծերունի մը, իւր կնկան և աղախին-ներուն հետ իւր տան պարտէզը փա-խաւ, որն որ խկոյն ծածկուեցաւ մատակայ տանց փլատակներով։

Այն տեղն ամենքն ալ սկսան հնակէ յունահատական դառնագին աղաղակներ արձակել, բայց մարդ մը չկրցաւ իրենց քով հասնիլ։ Մի միայն իրենց գտնուած աւերակնե-րու մէջ հայ նետեցին, ինչու որ առանց ասոր շատ հաւանական էր որ ամենքն ալ անօթութենէ պիտի մեռնէին։

Սատրդ բաշա իր կեանքը կը պարտի նախախնամական բաղդի մը։

Առաջին ցնցումէն ետքը ամե-նայն արագութեամբ ծովեզրը կրվա-զէր, պաշտօնեայ մը զինքը կանչեց. այս ձայնին վրայ կուսակալը ետին դարձաւ։ Այս միջոցին մեծ տուն մը փլաւ իրմէ քանի մը քայլ ան-դին, և եթէ բաշան քանի մը քայլ եւս առած ըլլար, փլատակներու ներքեւ պիտի մնար։ Երկրորդ ցն-ցումը կրկնուեցաւ ժամը 3ի մօտ ըստ Եւրոպացւոց։ Գրեթէ չորս մա-ներկրորդ տեւեց և առջինին կոր-ծանման գործը լրացուց։ Այս ցն-ցումն ալ ստորերկրային դղրդիւնէ ու ձայնէ մը ետքը տեղի ունեցաւ, որն որ շատ նկատողական էր։

Ցնցումներ. Կիրակի օրուանէ մինչեւ հինգշաբթի, այսինքն չորս օրուան մէջ 250 ցնցմունք կը հաշ-ուեն, որոց 30ը կամ 40ը այնքան զօրաւոր էին որ կրնային ամենէ հաստատ շէնքը անգամ տապալել ու աւերել։

Ստորերկրային յայնին ուղղութիւնը. Ստո-րերկրային ձայնը փոքրիկ ու տմայի կղզեկի մը կողմէն կուգար, որու վրայ փարոս մը կը գտնուի։ Այս բանը մեզի հաղորդեց ճանապար-հորդ մը, որ գրեթէ հրաշիւք իմն խուսափած էր այս պատուհասէն։ Օրհարակէն ետքը ժամը 4ին քա-դաքը ալ դոյութիւն չունէր։ Ամէն անհնք որ առաջին հարուածէն խու-սափած էին, նաւամատոյցը եղող նաւերու մէջ ապաստանեցան։ Սա-տրդ բաշա, իր հարեմը, ստիկանու-թեան տեսուչ Իպրահիմ աղան և ուրիշ խել մը անձինք արքունական շոգենաւը ապաստանեցան։ Ժողո-վրդեան մեծագոյն մասը կը թա-փառէր պարտէզներու մէջ, մեծ մաս մ՚ալ աւերակներու ու բեկոր-ներու մէջէն ցաթկելով դէպի լեռ-ները ու անտառները կը փախչէին։

ԱՐԴԱՐ ԻՐԱՒՈՒՆՔ

1881, ապրիլ 3, Կ. Պոլիս

. . . Խմբագիր.

Ազգօգուտ և պատուական լրա-գրոյդ 4609 թուոյն մէջ կարդացի Ռատօսթօէն յղեալ նամակ մը որուն մէջ Պարոն յօդուածագիրն ի մա-տուսա քաղաքին վիճակին վրայ լաւ ծանօթութիւն ունենալով, ցարդ անտես առնուած և միանգամայն խղճալի իրաց դարման մի տանելու համար կը ներկայէր ընթերցողաց այնպիսի իրողութիւններ որք թէեւ այնքան պատեհ չէին իւր նպատա-կին, և սակայն կարեն անցեալ ժա-մանակաց մի հակիրճ նկարագիրն տալ։ Լսա իս, աւելի լաւ կ՚ընէր Պ. յօդուածագիրն ներկայ իրողու-թիւններէ օգուտ քաղել որք այժմ ուժգին կերպով ժողովրդին կ՚սպառ-նան և եթէ վաղ կամ անագան նոցա լաւութեան հոգ և դարման պա-կասին, մեծ վտանգներ կ՚սպառ-նան իւրեանց և պատրաստ են ան-դունդներ ուր դահավէժ պիտի կոր-ծանին։ Նպատակ չունիմ այս տեղ նոյն յօդուածն քննութեան ենթար-կել, այլ ինչ որ ինձ տուն կուտայ խօսիլ՝ ժողովրդին սրտաբուխ ցաւն է, կը փութամ արդ զառաջինն յան-դուգն քայլ մի նետել ի հրապա-րակ որ, աւա՜ղ, կարի դժուարա-կոխ և փշալից է, կը դիմեմ դրա-ւել պահ մի ձեր անկողմնակալ լրա-գրոյն էջերն և գրկել զայս սոյն ակար գրութեամբս։

Ցառաջ քան զամենայն, ազնիւ ընթերցող, պիտի ջանամ որքան որ հնար է հաղորդել ձեզ այնպիսի իրողութիւններ որք ոչ թէ տաղա-կանաց այլ գոլովոյ պիտի արժա-նանան։ Նախամեծար պիտի համա-րիմ խոյս տալ այնպիսի բացատրու-թիւններէ որք օգուտ մը չունենալէ զատ, թիւրիմացութեան և տաե-լութեան պատճառ կը լինին, ձեզ նման ազգային լրագրաց էջերը թաթ-խոտոներէն մին եմ ես և փարձով վերահաստ եղած եմ սա անտրա-նալի ճշմարտութեան թէ, շատ ան-գամ մի իմաստալից նախադասու-թիւն աւելի օգուտ և ազդեցութիւն կ՚ընծայէ ընթերցողին աչաց քան եր-կար գրութիւն մի որ միայն բառե-րու շարք մի է և ոչ դաղափարաց։ Արդ, զի իմ նպատակն է ճանչցը-նել ժողովրդեան մի թէ՝ ի՞նչ են իւր կսչումն և իրաւունք որք բրա-նաբարուած են, հարկ է զի խօսիմ և պաշտպանեմ այնպիսի լեզուաւ որ իւրեան հասկանալի լինի։ Եւ առ այս, պիտի ջանամ զինքն առաջ-նորդել այն տեղանն, ուստի զրկուած է, ճանչցնել ուղղակի իւր արդար իրաւունքն, որք, աւա՜ղ, անտես առնուած են...։

Մինչ համայն աշխարհ, դիտու-թեան ջահն ի ձեռին յառաջ կ՚ընթանայ, երբ ամէն ուրեք կենսա-կան շարժումներ կը լինին, հա՞րկ է զի դեռ գտնուի մի անկիւն մնա-դոյն լուսոյ կեդրոնին յորում ալ-ագիտութիւնը իւր սոսկալի ա-ճիւնները կը դարձէ, հարկ է զի մի և նոյն հայաբնակ քաղաքին մէջ դեռ տիրապետէ տաելութեան ոգին, ի՞նչ կը նշանակէ այն մինչ-նադարեան սկզբունքն որ դեռ իւր դարձադրիչն ունի անդ։ Ո՞ր օրէնք կը տրամադրէ զի մին յղփանայ և միւսն տառապի այս իրաւունքէն

ԹՈՒՃՏԱՆ ԳԼԶԼԱՐ

(28)

—

վէ եախօտ պուղու կէօլկէսի մու-շահէտէ օլունմաեօրտու։

Էլքէր ավիզօսու խայլի վագրթ-տան պէրի իտի քի նապէտիտ օլ-մուշ իտի։

Կէնճ գըզ պիր ահը տէրուն ի-տէրէք, թէքբար գօնաղին եօրու-նա միւթէվէճճիհ օլտու։

Ժան Բընօ, Բօպէնսօնուն ըէհ-պէրլիկլէ քիւչիւք պիր սալօնա կէթիրիլտի քտէ, համիսի քէնտի-սինէ պէքլէմէ քտէ իտի։

Քիւրէք դաշկընը հիւրմէթլէ Գօ-րաեը սէլամլատըղընտա, մէգարբ տախի իեատէյի սէլամ իթտի, վէ խայրխահանէ պիր թէպէսիմէ շու լաֆզլարը սէօյլէտի.

—Էֆէնտի, բէտէրիմին խանէ-սինտէ էյի պիր կիճէ կէչիրմինիզ մի։

—Է՛վէթ, մատմուազէլ, տէեու-ճէվապ վիրտի Ժան Բընօ, պիր չօգ այլարատան պէրու, իլք տէֆա օ-լարադ ֆիքրիմ ըահաթ իտի, վէ քէնտիմին էճմէյյէթ իչինտէ օլ-տուղումու հիսս իտիեօրտում։ Ու-զուն միւտտէթ վէ տէրինճէ ուեու-տում։

—Պու պիր գաչ սաաթ ըահաթ ուեումանըզ, աճապա գուվվէթի-նիզի իեատէ իթմի՞շ մի տիր։

—Ցահա տիւնքի կիւն հիսս իթ-մէքտէ օլտուղում ֆէվզէլատէ եօր-կունլուղու, շիմտի հիսս իթմէեօ-րում։

—Պու ալէա, շիմտի սիզի բէտէ-բիմ նէզտինէ կէօթիւրէճէյիմ։

—Մատմուազէլ, աճապա պէնիմ հագգըմտա բէտէրինիզէ պիր շէյ սէօյլէմինի՞զ մի, տէտի Ժան Բընօ, հէեէճանը արթըպ, աշի-քեարէն կէօրիւլէրէք։

—Ցահա պիր շէյ սէօյլէմէտիմ։

—Բէտէրինիզ պէնի նէ՞ սուրէթ-լէ դապուլ իտէճէք տիր։

—Օլ պապտէ միւսթէրիհ օլուն։ Սիզ պէնիմ վասբթամտա բէտէ-բիմ նէզտինէ կիթտիկինիզտէ, հիւս-նի սուրէթլէ դապուլ յէթ կէօրէ-ճէք քսինիզ։ Պէն, սիզէ տայիր օլան հէր շէյի, սիզին օրատա պուլուն-տուղունուզ պրատա քէնտիսինէ սէօյլէեէճէյիմ։ Եալընըզ լագըր-տըմը գաթթ իթմէմէնիզի սիզէ թավսիեէ իտէրիմ։

— Սիզէ իթտաթ իտէճէյիմ, մա՛ամմուազէլ։

—Կէ՛լինիզ։

Գօրա քէնտի թահթը հիմաեէ-սինէ ալմըշ օլտուղու շախսը, ալթ գաթ տայիրէլէրինին պիր գբսմընտան կէչիրիպ, Ռիշար Պէրնիէնին օտասընա կէօթիւրտիւ։

Զիֆթլի քեաթ սահիպի, հէր սա-պահքի կիպի էթրաֆը տէվր իթ-տի.քտէն սօնրա, հէնուզ ավտէթ իթմիշ օլուպ, նօթալարը կէօզատէն կէչիրմէ.քտէ, վէ հիսապլարը լույ-էթ իթմէ.քտէ իտի։

Գաբունուն աչբլմասը սէսի մէր-գումուն իչինէ մանի օլմաերպ, ան-ճագ Գօրանընն տօտաղլարը անլընա տօգունտուղունտա, մէրգում պա-շընը եօգարը գալտըրտը։

— Սապահլար խայր օլսուն, է-ֆէնտի բէտէր, տէտի կէնճ գըզ։

— Խաեբրը սապահ օլսուն, ա-զիզիմ, տէեու ճէվապ վէրտի իհ-թիեար, վէ գըզընը պուս իյնէտի։

—Էֆէնտի բէտէր, պէն եայբ-նըզ տէյիլիմ, տէեու տէվամ իթ-տի Գօրա։

Օլ վագբթ Ռիշար Պէրնիէ, Ժան Բընօնուն օրատա պուլունտուղու-նու կէօրտիւ.քի, պու արալըգ քէ-մալի հիւրմէթլէ պաշընը էյմէ.քտէ իտի։

Ռիշար Պէրնիէ տախի, տրա թէաճճիւպ էսէրի իզհար իթմէեէ-րէ.ք, մուգապէլէթէն սէլամ վէր-տի, վէ ըագբրտըեա պէտ իթմէ.ք իւզրէ իլքէն, Գօրա մէրգումա վա-գըթ պրագմաեարադ,

—Էֆէ՛նտի բէտէր, տէտի, Մ. Միշէլ Սէրվանը կէթիրէն պէն իմ, վէ սիզէ թագտիմ իտէրիմ։ Պէն պու զաթ հագգընտա զիեատէ վէ բէք զիեատէ ալէագատարըմ, վէ պունուն սէպէպլինի տէ շիմտի սիզէ պիլտիրիրիմ։

Պու զարիպ մուգատտէմէ, Ռիշար Պէրնիէյի թէաճճիւպտէ պրագմա-եօր կիպի զանն օլունտու։ Մէր-գում եալընըզ, քէնտիսինէ պիւս-պիթիւն մէճհուլ օլուպ, գըզընըն ֆէվզէլատէ ալէագատար կէօրիւն-տիկիւ ատէմ իւզէրինէ, թէագիգ իտէրճէսինէ պիր ալթֆը նազար իթմէ.քիկի քեաֆի ատտ իյլէտի։

Ժան Բընօ պու արալըգ սաքին վէ գավի վէ սէրպէսթ պիր հալտէ պուլունտուեօրտու։

—Էֆէ՛նտի բէտէր, պիւթիւն տիզդաթընըզը պանա ալթֆ իթ-մէ.քիկինիզ լազըմ ըտը, տէեու տէվամ իթտի կէնճ գըզ։

—Սէօյլէ՛ սէվկիւլիւ գըզըմ, լա-քին պու սէնտէ.քի ճիտտի հէյեէ-թին սէպէպլի նէ՞ տիր։

—Էվվէթ, սիզին իլէ կէօրիւշէ-ճէ.ք օլտուղում մատտէյէր կիպի, հէյեէթիմտէ ճիտտի տիր։ Էֆէ՛ն-տի բէտէր, սիզին պանա էճմէյյէ-թինիզ վար ըտը, տէյի՞լ մի։

—Սէն տախի պիլիրսին քի, պէ-նիմ սանա, քէնտիմէ օլան գատար էճմէյյէթիմ վար տըր։

—Պէնիմ, քէնտի սինինիմէ մախ-սուս օլանտան զիեատէ բիշկին միւ-թալաաթըմ օլտուղունու չօգ տէ-ֆա պէեան իթմիշսինիզ տիր։

—Պունու սէօյլէմիշիմ, վէ շիմտի տախի թէքրարլարըմ։

—Վէ սիզ, պէնիմ իլք իլհամըմ, զաեէթ կիւզէլ օլտուղունու իլավէ իլէ, պու իլհամա սիւլուք իթմէ.ք-լիկիմի պիտտէֆալթ իսթար իթմիշ-սինիզ տիր։

—Սահիհ տիր։ Սէնինքի կիպի միւսթագիմ վէ սէրպէսթ թապլ-ատիլար իչին, իլք հարէքէթի ֆայի-տէտէն խալի տէյիլ տիր։ Պունտան սլաշգա, պէնիմ սանա սէօյ-լէտիկիմ, միւատէթի էօմրիւմտէ քէնտի քէնտիմէ եաբտըղըմ շէյ տիր, վէ պունու տա տայիմա կյի պուլմուշում տուր։

—Սիզին էլէ պու սուրէթլէ հէ-մէֆքեար վէ միւթթէֆիգ օլտու-ղումտան տօլաեը քէնտիմի պախ-թիեար ատտ իթտիկիմ միսիլլու, օլ պապտէ իֆթիխար տախի իտէ-բիմ։ Շիմտի կէլէլիմ տօբլ մէսէ-լէնէ։

16

—Էֆէ՛նտի բէտէր, տէեու տէ-վամ իթտի Գօրա, գօնագտա հէր քէս խթիրահաթ իթտիկինտէ, չօգ տէֆա պէն ադշամլարը պաղչէտէ տօլաշմագըզը, վէ տէնիզ քէնա-ըընա գատար էնմէ.քիկի ատէթ իթմիշիմ տիր, շինքի եալընըզլը-ղը վէ եբլտբզլը կիճէլէրին սիւքիւ-թինի սէվէրիմ։ Պու խուսուս սիզճէ մալիւմ տիր, տէյի՞լ մի, էֆէնտի բէտէր։

—Պիլիրիմ, տէեու ճէվապ վիր-տի Ռիշար Պէրնիէ թէպէսիմ ի-տէրէք, վէ շու թապլիաթընտան տօլաեը բէք ատէ խօշնուա տէյիլիմ։

Կէնճ գըզ բէտէրինին իշպու ի-թիրազընը ճէրհ իթմէեէրէք, քէ-լամընա շու վէճհ իլէ տէվամ իթտի.

որք ըստ օրինի պարտին հաւասարապէս բաշխուիլ... : Ահա, Ռոտոսթոյի ժողովուրդ, այս մտածմամբ է զի հրապարակ կինչնեմ պաշտպանելու համար այն արդար իրաւունքն զոր բնական քնարած եմ իմ նիւթիւն : Մեծ է յանդգնութիւնս երբ կը ներկայանամ ձեզ հաղորդել այն աղէտաւոր որք կը ծանրանան ձեր վերայ մի անիրաւ դարձադրութեամբ, այլ ժամանակը եկած է թոթափելու ի ձէնջ այն անարդարութիւնը զոր այլք ունին ձեզ համար, և որք մի ժողովրդեան նկարագիրն դրոշմած են : Զարթի՛ք ինձ հետ թէեւ խիստ փոքր ի ձէնջ, ձեռն տուք ինձ և ընթանամք ի միասին, և միտդիւք ինձ, եթէ արդար իրաւանցդ պաշտպան կանգնիմ, և անէծք կարդայ իմ գլխին, եթէ վայրկեան մի մոռնամ զայն . . . : Զի դո՛ւք, որ բախդին հարուածոց տակ կը տառապիք, և դո՛ւք որ հեշտութիւն կը վայելէք, զաւակն է այն ազգին որոյ բաղդն վրդովեցին խեռն և ատելութիւն : Ազնիւ ընթերցող, թերեւս ըսէք, թէ անցեալին դիշատակն կը ներկայացնես, այո՛, քաջ գիտեմ զի դուք ամենեքին քան զիս լաւ գիտէք զայն, բայց ձեզ կը պատասխանեմ, ո՞չ ապաքէն թոխ ամպերն են ազբիւր անձրեւաց :

(Շարունակելի)

ԻԼԱՆԱԹ

Պոեռաճը օղլու Ալէքսի էֆէնտիին, Իբրինճի մէճլիսի թիճարէթի իլամբյլա Հիւսէյնի պէյ վէ զէվճէսի Շերիֆէ Զէյռէպ հանում զիմմէթլերինտէ եէքտիկերէ քէֆիլի պիլ մալ օլարադ զայր էղթէսիեէ ալաճաղը օլան մէպալիղի մալիւմէնին թէսվիեէսի զբմնընտա, մէտեունը միւմնիկ յհիւմանդն միւթէսարրրֆ օլաուգլարը Պալաթտա, Գարապաշ մահէլլէսինտէ քեային գաերգ խանէ սիւլիւս հիսսէսիյէ, Պէյնիքթաշտա, Ճիհաննիւմա մահէլլէսինտէ, Շահին պէյ սօգաղընտա վագը 5 վէ 7 վէ 9 վէ 11 նիւմերօլար իլէ մուրազդամ 4 պապ խանէ պիլմիւգայիտէ սաթըլաճաղընտան, թալիպ օլանլարդն մահքէմէյի թիճարէթ իճրա տայիրէսինտէն ելան օլունուր :

Զուիցցերիեէ պանքէրլէրինտէն վէ Ֆրանսա մուխիլերինտէն Վէլ բէմաքիս Վիգթօր, վէ Ալֆոնս, վէ Լրպէ էֆէնտիլերին, Ֆրանսա տէվլէթի ֆէխիմէսի թէպասքնտան Մ. Թուրթի, մարէշալ զէվճէսի մատամ Մարի Պլանշ վերէսէլերինտէ պա իլամ մահքիւմիւնպիհ ալաճաղլարը պուլունան 146,761 ֆրանգա մուգապիլ, մերհուն օրան Պրուսատա Դօճա Նապպ մահէլլէսինտէ Հասան Զէլէպի ճատտէսինտէ վագը տերունինտէ ալթմըշ իլի ատէա մէնճելիք, վէ պիր գօղախանէ, վէ 10 պապ օտա, վէ պիր մաղազա, վէ պիր ֆուրուն, վէ մաքինա վէ սայիր ալաթ, վէ էտէվաթքնին ճիւմլէսիյէ պէրապէր, վէ մաի ճարի, վէ պիր տէօնիւմ միգտարը պաղչէյի միշթէմիլ հարիր ֆապրիգասը, վէ երնէ մահէլլի մէգքիւրտէ պիր տէօնիւմ, վէ երնէ մահէլլի մէգքիւրտէ եարբմ ատէօնիւմ պաղչէլէր իլէ, մահէլլի մէգքիւրտէ մադթէշ սուեու թապիր օլունուր ապը լէղիղի հավի շիւքիֆէ պաղչէլերինն ֆիրուխթինէ թէշէպպիւս օլունաճաղը, Տէրիսաատէթ մէրքէզի իճրա տայիրէսինտէն ելան օլունուր :

Գոնիա խանէտանը գատիմինտէն էսպադ մէճլիսի մէպուսան աղասընտան իզզէթլու Սիմէօնաքի էֆէնտի տամատը սինեօր Իսանաքի Մինա Աշգար օղլու, շիրքէթլերի թարաֆլարընտան Պրուսա իւզէրի Մուտասա թարիգիյէ Տէրիսաատէթ ամտէթ վէ մուվասլէթ իթմիշ տիր : Միւմանիէյհ Իսթանպուլա էյլէնէճէկինտէն, մանիֆաթուրա վէ թօհաֆճըլըգ, ագթարիեէ, քիւրք մալի, վէ սայիր մալլէրտէն աշնալըգը օլուսդու ճիհէթլէ, քէղա միւշթերիլէրիլերիմիզտէն սայիր թալիպ օլուսդլարը հալտէ, ալաճագ տըր : Ֆագաթ մանիֆաթուրա վէ սայիր մալլէրէ եիւզտէ 3 գօմիսիօն ալաճագ տըր : Ադթարիէ վէ թօհաֆճըլըգ ղահմէթլի օլուսդու ճիհէթլէ, եիւզտէ պէշ դօմիսիօն ալաճագ տըր : Բէղալիք միւշթերիլերիմիզտէն Իզմիրտէն վէ սայիր էթրաֆ վիլայէթլերտէն բօլիչա կէօնտէրէնլէր օլուր իսէ, եիւզտէ եարբմ աճիս ալաճագ տըր : Վէ մալ սիրարըշ իթմէք արզուսինտէ օլան միւշթերիլերիմիզէ բէչինէն պէտէլլերինի պա բօսթա իրսալ իթմէլերինի արզ իսթէրիզ, զիրա բէչինամի չըգարարգլարը հալտէ, եիւզտէ 3—5 էհվէն ալընաճաղը աշիքեար տըր, վէ Գոնիատա օլան միւշթերիլերիմիզէ իրսալ իթմէլիմիզ մահէլլէրին պաշընտա, չերիքլերիմիզին պիրիսի պուլունաճաղ, վէ նօգանընա վէ ֆաղասընա պաղաճաղ աբր : Պիզի արզու իտէն էֆէնտիլերիմիզին վէ ասսմլարըմըզին կէօնտէրտիքլէրի զայմէլերտէն խարիճ մալ ալը իսէք, չերքէթլերինէ իտտէ օլունաճաղ տըր :

Վալիտէ խանընտա

Քուրդ Աշէր օղլու Էֆէնտի

ԷՎԳԱՖԸ ՀԻՄԱԵՈՒՆՏԱՆ

Էվգաֆը հիմաեուն խաղինէսի մահլուլաթ տայիրէսինտէ, պէհէր կիւն միւզայիտէլերի իճրա օլունմագտա օլան ամի իւզ զիքը մահլուլաթէն, մուայյէն օլան տէօրթ հաֆթա միւատէթի իրանընտան պիրինճի հաֆթասը օլան իշպու պին իքի եւզ տօգսան եէսի սէնէսի, Նիսանընէն ալթընճը բազար իրթէսի կիւնիւնտէն իթիպարէն, պիր հաֆթա զարֆընտա միւզայիտէլերի իճրա զըլընաճաղընտան, թալիպ օլանլարըն, էյեամը մէգքիւրէտ մահլուլաթ տայիրէսինէ կէլիպ, դբյէթի մուխամինէնին աշէրինէ միւսավի բէյ ագչէսինի թէսլիմի խաղինէ խտէրէք, միւզայիտէսինտէ պուլունմալարը լազըմ կէլէճէկի, վէ բէյ ագչէսինէ վէ մուաճէլէեէ մահսուպէն, սուրէթ վէ սէրկի գապուլ օլունմաեաճաղը, պիրինճի տէֆա օլարադ, իլան ու իլմիտար գբլընը : (1)

36 վէ իլա 40 . . 24,500 . . Թօքխանէտէ, Թօմթօմ մահէլլէսինտէ, Պօսթան պաշը սօգաղընտա, 150 զիրա արսատա մէպնի, 6 օտա, վէ 2 սուֆա, վէ պիր գուեու, վէ Թահթընտա թէրզի վէ ամթմար տիւքքեանընը միւշթէմիլ, ախշապ պիր պապ մէնդիլին բուպ հիսսէսի :

25 . . 1,666 . . . Լալէլիտ, Դբզբլ թաշ մահէլլէսինտէ, Զուգաբ չէշմէ սօգաղընտա, 60 զիրա արսատա մէպնի, չէհրի 80 զրուշ քիրալը պիր պապ պէրպէր տիւքքեանընէն 6 հիսսէտէն պիր հիսսէսի :

2 վէ 1 վէ 2 վէ 29 վէ 30 . . 35,500 . . Դալմատտա, Ճամիի ճէտիա մահէլլէսինտէ, Գուրշունլու խան տերունինտէ, ֆէվգանի վէ թախթանի չէհրի 410 զրուշ քիրալը, 5 պապ օտալարընն բուպ հիսսէլէրի :

30 . . 2,000 . . . Խասքէօյտէ, Ապտիւլքէլամ մահէլլէսինտէ, Զբգսալընն ճատտէսինտէ, 60 զիրա արսատա մէպնի, 3 օտա, վէ 2 սուֆա, վէ պիր գուեու, վէ 60 զիրա պաղչէյի միւշթէմիլ, խարապ պիր պապ մէնդիլ :

137 . . 2,000 . . . Արնավուտ գարիեէսինտէ, Աեազմա ճատտէսինտէ, 180 զիրա պիր գրթա մէնդիլ արսասը :

114 . . 1,750 . . . Էսիրնէ գաբուսու գուրպինտէ, Հաճի Մուհիտտին մահէլլէսինտէ, Աճը չէշմէ ճատտէսինտէ, 25 զիրա արսատա մէպնի, չէհրի 40 զրուշ քիրալը պիր պապ խոֆաֆ տիւքքեանը կէտիկինին նըսֆ հիսսէսի :

32 . . 20,000 . . . Զարշուլի քէպիրտէ, Զէնենէճիլէր իչինտէ, Թադգբեէճի սօգաղընտա, 20 զիրա արսատա մէպնի, պիր պապ զէնենէճի տիւքքեանը կէտիկի :

17 վէ իլա 32 . . 8,000 . . . Գասըմ բաշատա, Ճամիի քէպիր մահէլլէսինտէ, Ուզուն եօլ Տէրէ պօեու ճատտէսինտէ, 197 զիրա պիր գբթա մէնդիլ արսասը :

18 . . 8,000 . . . Զագմագճըլարտա, Տաեէ խաթուն մահէլլէսինտէ, Վալիտէ խանը թահթընտա, 40 զիրա արսատա մէպնի, թահթընտա պիր մախսէն, չէհրի 100 զրուշ քիրալը քեարկիր պիր պապ օտա, վէ բէքէնին նըսֆ հիսսէսի :

23 . . 6,000 . . . Դարանը տագիդ գուրպինտէ, Խէվաճէ Խայրէտտին մահէլլէսինտէ, Տօլապ սօգաղընտա, 120 զիրա պիր գբթա մէնդիլ արսասը :

63 վէ 65 վէ 67 . . 18,000 . . . Իսկիւտարտա, Սէլիմիեէ մահէլլէսինտէ, Գբչյա ճատտէսինտէ, 160 զիրա արսատա մէպնի, ֆէվգընտա 2 օտաեը միւշթէմիլ, չէհրի 220 զրուշ քիրալը, մուդատտէմա հէլվաճը կէտիկի էլեէմ խարապ հէլվաճը, վէ թէնպէքիճի, վէ էսկիճի տիւքքեանլարը :

40 . . 3,000 . . . Զարշուլի քէպիրտէ, Պօսրում խանը տերունինտէ, 40 զիրա արսատա մէպնի, չէհրի 50 զրուշ քիրալը, քեարկիր պիր պապ օտանընն նըսֆ հիսսէսի :

14 . . 4,000 . . . Զարշուլի քէպիրտէ, Եունճու խանը տերունինտէ, 25 զիրա արսատա մէպնի, չէհրի 40 զրուշ քիրալը, քեարկիր պիր պապ օտա կէտիկի :

21 . . 3,000 . . . Զարշուլի քէպիրտէ, Զուգուր խան տերունինտէ, 25 զիրա արսատա մէպնի, չէհրի 60 զրուշ քիրաեէ միւթէհամիլ, մէստուտ պիր պապ օտանընն նըսֆ հիսսէսի :

18 . . 2,000 . . . Եինէ խանը մէգքիւր տերունինտէ, 30 զիրա արսատա մէպնի, չէհրի 40 զրուշ քիրալը, պիր պապ օտանընն նըսֆ հիսսէսի :

4 . . 2,000 . . . Եինէ խանը մէգքիւր տերունինտէ, 30 զիրա արսատա մէպնի, չէհրի 40 զրուշ քիրալը, պիր պապ օտանընն նըսֆ հիսսէսի :

20 . . 4,000 . . . Եինէ խանը մէգքիւր տերունինտէ, 30 զիրա արսատա մէպնի, չէհրի 70 զրուշ քիրալը, պիր պապ օտանընն նըսֆ հիսսէսի :

8 . . 4,500 . . . Խասքէօյտէ, Ապտիւլքէլամ մահէլլէսինտէ, Զբգսալընն ճատտէսինտէ, 80 զիրա արսատա մէպնի, 3 օտա, վէ պիր սուֆա, վէ պիր գուեու, վէ 80 զիրա պաղչէյի միւշթէմիլ, պիր պապ մէնդիլ :

19 վէ իլա 27 . . 60,000 . . . Սուլթան Ահմէտ գուրպինտէ, Ֆէրուզ աղա մահէլլէսինտէ, Աթիգ թիճարէթխանէ ճատտէսինտէ, 590 զիրա արսատա մէպնի, 12 օտա, վէ 4 սուֆա, վէ պիր ախբը, վէ 543 զիրա պաղչէ, վէ թահթընտա 4 պապ տիւքքեանը միւշթէմիլ, չէհրի 820 զրուշ քիրալը պիր պապ գօնաղընն նըսֆ հիսսէսի :

2 . . 40,000 . . . Սուլթան Ահմէտ գուրպինտէ, Հէլվաճը պաշը Իսկէնտէր աղա մահէլլէսինտէ, Համամ սօգաղընտա, 200 զիրա արսատա մէպնի, 4 օտա, վէ 12 գուրնա, վէ 150 զիրա ճամէքեան, վէ 120 զիրա հաթապ սամանը միւշթէմիլ, Գուրու պալբգ համամը տիմէքլէ արիֆ պիր պապ համամընն նըսֆ հիսսէսի :

4 վէ 47 վէ 49 . . 10,000 . . . Սիլիվրի գաբուսունտա, Իպրահիմ բաշա նամ տիկէր Խանճը Գարակէօզ մահէլլէսինտէ, Սիլիվրի գաբուսու ճատտէսինտէ, 250 զիրա արսատա մէպնի, պիր գուեու, վէ 1,500 զիրա պաղչէ, վէ թահթընտա 2 պապ տիւքքեանը միւշթէմիլ, մէստուտ պիր պապ համամընն նըսֆ հիսսէսի :

87 . . 3,000 . . . Զինճիրլի գուեու գուրպինտէ, Աթիգ Ալի բաշա մահէլլէսինտէ, Պօսթան սօգաղընտա, 70 զիրա արսատա մէպնի, ֆէվգընտա պիր օտաեը միւշթէմիլ, չէհրի 35 զրուշ քիրալը, պիր պապ գաֆէսճի տիւքքեանընն պիթիւնիւ :

(1) Ճիւմլէլերին պաշլարընտաքի իլք բագամը, մահլուլաթն նիւմէրօլարն վէ իքինճի հիզատաքիլը տախի գբյմէթի մուխամինէլերինի, պիտիրմէքտէ տիրէրը :

MALADIES DE POITRINE

SIROP D'HYPOPHOSPHITES DE CHAUX
DE GRIMAULT ET Cie

ԿԷՕՔԻԻՍ ԽԱՍԹԱԼԸԳԱՐԸ

Ինսանընն իչերքի տէրիսինին իւֆիւնէթինէ, վէ վերէմէ, վէ նէզլէյէ, վէ շէտիտ էօքսիրիւք կիպի կէօքս, վէ նէֆէս պօրուսու, վէ ագ ճիկէր խասթալըգլարընա տիւշար օլանլար, Կրիմօլ վէ Գուրմանեասընն, ՍԻՐՕ Տ'ԻՐՕՖՕՍՖԻԹ ՏՐ ՇՕ նամ շուրուպունու իսթիմալ իլէմէլի տիրլէր : Տիւնեանընն հէր թարաֆընտա պուլունան թապիպլէր, խայլի սէնէլէրտէն պէրու, մէգքիւր շուրուպու թավսիեէ իթմէքտէ տիրլէր. նասըլ քի բէք չօգ մուհասսէնաթը տա կէօրիւլէկէմիշ տիր :

Պու շուրուպու, միւթէմատիկէն իսթիմալ իտէն խասթանընն էօքսիրիւկիւ ադալըր, վէ կիճէլերի թէրլէմէքտէն գուրթուլուր, վէ իշտահը աչըլըր, վէ ազ վագբթ զարֆընտա իսթէ կէլերէք քէսպի օրհհէթ իտէր :

Պու սէօյլէտիքլերիմիզ, միւթալաաթը աթիեէ իլէ թաստիգ գբլընմըշ տըր :

« Կրիմօլ վէ Գուրմանեասընն Սիրո տ'Իրօֆօսֆիթ տը Շօ նամ շուրուպու, ագճիկէր վէրէմինին հէր պիր տէրէճէսի իչին թավսիեէ գբլընսա ճայիզ տիր. չօգ տէֆա խասթալար քեամիլէն քէսպի չիֆա իթմէքտէ, վէ եախստ հիչ տէյիլ իսէ, խասթալըգարը, միգտարի քիֆաեէտ թէնէզզուլ իլէմէքտէ տիր :

(Բարիսին Թրիպլէն Մէտիգալ նամ զողէթասընտան խիւլասա :)

—

« Պիրինճի տէրէճէտէ օլան վերէմ իլէթինէ թուրթուլմուշ պուլունան սէքիզ նէֆէր խասթալար, եալը՛նզ պիր իքի այ գաստար Կրիմօլ վէ Գուրմանեասընն Սիրո տ'Իրօֆօսֆիթ տը Շօ նամ շուրուպունտան իսթիմալ իտէրէք, պու կիւնքի կիւն օ մերթէպէ քէսպի իֆագաթ իթմիչլէր տիր քի, ագ ճիկէրլերինտէ գապարճըգ պուլունմուշ, կիւլ ըէնկինտէ օլուպ, վէ եումուրթա չէքլինտէ եասը չիչէլերէ սաթըլմագտա տըր. վէ իւզերինտէ ֆապրիգանընն մարգասը իլէ, Կրիմօլ վէ Գուրմանեասընն իմզասը, վէ Ֆրանսա հիւքիւմէթինին տախի մէօհրիւ վար տըր : Սաթըլըր պիւյիւք էճզախանէլերտէ :

տուղունու թաստիգ իթմէքլիք, ասլա միւմքին օլամագ, վէ իքի սէնէտէն պէրու տուր քի, իւզերլերինտէ խասթալըգ էսէրի պիլէ գալմաեարագ էյի լեչմիչլեր տիր : »

(Վիէննանընն (Ավսթրիա) նամ էքիմլիք զողէթասընտան խիւլասա :)

—

« Էֆէնտի, թէրթիպ իթմիշ օլուղունուզ շուրուպտան տօլաեը, սիզլերի թէպրիք իտէրիմ : Ագ վէ գարա ճի, կէրլերինտէ խասթալըգլարը պուլունան կէրէք պիւյիւք առամլարա վէ կէրէք չօճուգլարա, հէր կիւն շուրուպունուզտան վիրմէքտէյիմ : Մէգքիւր շուրուպ, պու կիւնէ գառար թէրթիպ օլունմուշ օլան օ եօլտա շուրուպլարընն քեաֆիֆէսինի տէ կէչմէքտէ տիր :

(Մէլպուրնտա (Ավ. Թրալիա)»
տօքթօր) Ժ. Է. ԼԱՆԿ

Իրօֆօսֆիթ տը Շօ շուրուպումուզ, կիւլ ըէնկինտէ օլուպ, վէ եումուրթա չէքլինտէ եասը չիչէլերէ սաթըլմագտա տըր. վէ իւզերինտէ ֆապրիգանընն մարգասը իլէ, Կրիմօլ վէ Գուրմանեասընն իմզասը, վէ Ֆրանսա հիւքիւմէթինին տախի մէօհրիւ վար տըր : Սաթըլըր պիւյիւք էճզախանէլերտէ :

CIGARETTES INDIENNES

Բարիտէ մուգիմ Կրիմօլ վէ Գուրմանեասընն թէրթիպ իլէմիչ օլուղու, վէ Սիկարէթ էնտիէն թապիր օլունան իշպու սիկարալար, թըգնէֆէս, վէ սինիրտէն հասըլ օլան էօքսիրիւք պօղազ վէ ոէս գըսըլմասընա, վէ եիւզտէքի սինիր սըղըսընա, վէ ույգունսուզլուգա բէք ֆայիտէլի օլուպ, մէգքիւր իլա թէրէ տիչար օլանլար, իշպու սիկարանընն թիւթիւնինիւ իչերի չէքսէլեր էլ վիրիր, վէ խասթալըգ անինտէ տիֆ օլուր : Խըրթլաղ վերէմի իլէ ինսանընն նէֆէս ալըպ վիրտիկի ալէաթլարընա մախսուս քեսֆիֆէյի էմրաղը էյիլէչթիրիր :

Հէր պիր սիկարանընն իւզերինտէ, Կրիմօլ վէ Գուրմանեանընն իմզասը վար տըր :

Սաթըլըր պիւյիւք էճզախանէլերտէ :

SIROP ET VIN DE DUSART

Տիւսարընն, Լաքթօ-Ֆոսֆաթ տը Շօ նամ էճզա իլէ թէրթիպ օլունան շուրուպ վէ շարապը, ըէնքսիզ վէ զայիֆ քէմիքլի չօճուգլարա, վէ սերբիմէքտէ օլան գըզլարա, զայիֆմիզաճ գատրնլարա, կիւմրահ սիւտլերի պուլունմագ արզուլէեէն սիւտանալարա, եէշիլ խհալը օլան չօճուգլարա, խասթալըգտան հէնուգ չբգանլարա, զայիֆլէնմիշ իսթիեարլարա, կէօքիւս խասթալըգը օլանլարա, վէ եէմէյի կիւճ հազմ իտէնլէրէ, եէմէք եէմէյէ իշտահը օլմաեանլարա, վէ զայիֆլիքտէ վէ գուվվթսիզլիքտէ գարար գբլան պիւճիւմէ խասթալըգլարա, Բարիսին հէքիմլերի, մէգքիւր իքի մուալիճէլերի թավսիեէ իտէրլեր : Գբբլան քէմիքլերի տէ եէրինէ կէթիրիպ վէ եարալարը դուրու թուպ գաբաթըլար :

ՍԱՀԻՊ ՂԱԶԼԹԱ

ԿԱՐԱՊԵՏ Ճ. ՓԱՆՈՍԵԱՆ

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱԼԱՐԸ

Լոնտրա 19 ապրիլ

Ինկլիզ	գոնսոլիտ	100-13/16
Էսհամը	Ամուսիէ աչըլըը	15-1/2
»	» գաբանտը	15-3/8
1865	Իսթիգրազը	17-
1869	»	16-7/8
1871	»	73-3/4
1872	(Պոնտիս Թրէզօր)	27-
1873	»	16-1/2
Օսմանլը	Պանգասը	16-3/8
Ռուսիա	Իսթիգրազը 1873	92-1/4
Մըսրը	Իսթիգրազը պիրլէշմիշ	76-3/8
»	Իսթիեազը (չըմէնտ.)	95-3/4
Տէվլէթի Ալիէնին	1877 Իսթիգրազը	89-
Տաիրա սանիեէ		75-1/8
Մըսրըն	Բօչիլա Իսթիգրազը	97-1/4
1877	Մաճարիսթան էհամը	99-7/8
Գամպիս	Բարիզ 3 այ վատէ	25-60

—

Բարիս, 19 ապրիլ

Ֆրանսզ	ֆոնտսու 3 %	83-55
»	» 5 %	120-37 1/2
Էսհամը	Ամուսիէ աչըլըը	15-60
»	» գաբանտը	15-40
1865	Իսթիգրազը	82-
1869	»	84-
1873	»	81-
Ռուսէլի	չըմէնտ. թահվիլա.	57-50
Օսմանլը	Պանգասը	664-37 1/2
Դրէտի	Լիոնէ	915-
Ռուս	ֆոնտսու 5 % (1877	95-7/8
Ռուսիանըն	Շարք իսթիգրազը	61-3/8
Իթալիա	ֆոնտսու	90-60
Մըսրը	իսթիգ. պիրլէշմիշ	387-50
Իսպանեա	խարիճի իսթիգրազը	21-7/8
Գամպիս	Լոնտրա իւզերինէ	25-32

Բարիս, (Պուլվար) 19 ապրիլ

Ֆրանսզ	ֆոնտսու 3 %	120-36 1/2
Էսհամը	Ամուսիէ	15-32 1/2

—

Վիէննա, 19 ապրիլ

Լոնտրա	իւզերինէ գամպիա	117-80
Ռումէլի	տէմիր եօլ թահվիլաթը	26-50

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱԼԸ

Լսհ. Ամ.	ապրիլ 7 ագշմ.գբ.	16-31
» »	ապրիլ 8 սպհ. աչ.	16-24
» »	Լն եիւքսէք	17-26
» »	Լն աշաղը	16-23
» »	Սաաթ 5 տէ	17-25
1863	Իսթիգ. (Մութօն) 6 % ֆ.	82-
1865	» » 6 % ֆ.	84-
1869	» (Բինար) 6 % ֆ.	82-
1872	» (Պոնտիս Թրէզօր	26-1/2
1873	» (Բինար) 6 % ֆ.	69-
Ռումէլի	չըմէնտֆէր	55-1/2
Բաբար	զուրուշ	36-
Հէվալէսիզ	»	20-
Ագչէ	ֆայիզի %	8-

—

ԱԳՕՍԻՕՆԼԱՐ ՖԻԵԱԹ

Դրէտի ժէնէրալ 6 %	5-10
Սօսիէթէ ժէն 6 %	4-6
Իսթանպոլ Պանգասը	11-
Սօսիէթէ Օթօման	4-
Թրամվայ 5 %	370-
Լավրիսմ (մատէն)	109-

—

ԱԳՋԵԼԷՐԻՆ ԲԻԱՋԱՍԸ

Օսմանլը ւիրասը 100 զրշտան	Ղ. Փ.
Ինկիլիզ ւիրասը	109-36
Ֆրանսզ ալթունու	87-40
Բօլ	90-05
Գրիմիչ ալթունու	51-25
Պէեազ մէճիտիյէ	107-21
Մէթալիք	207-
Պէչիք	206-1/2
Սէթըլգ	125-
Պագըր	670
Գարպոն գայիմէսի գաբիք	821

—

ԳԱԶՄԷՆԻՆ ԲԻԱՋԱՍԸ

Լն եիւքսէք	945
Լն աշաղը	945-
Սաաթ 5 տէ	945-